

*„Droschak“*  
ORGANE  
de la Fédération  
Révolut. Arménienne.

„ՀԱՅ ՅԵԳԻՓՈՒՄԿԱՆ ԴԱՇՎԱՅՑՈՒԹԵԱՆ“ ՕՐԳԱՆ

## ԱՐԹՈՒՐԻՆ ԼԻՆԵՆ Ք

Եեղափոխական փրկարար գաղափարը սոսկալի փորձանը էր ենթարկել 1895-96-ի ալէսաներից յետոյ: Ընդհանուր հիմանթափոխեան և յետաշըջման մի անմիտ, բայց իր անմտութեան մէջ ուժեղ, տարերային մի հոսանք էր տիրել մեր հասարակութեան բազմազան խաւերին: Սարսափած մեծամասնութիւնը անէճքներ կարդաց մեր շարժման հասցեին, մեծախօս, բայց փոգորդի տարրերը շտապեցին փախուստ տալ յեղափոխական բանակից, հրապարակը գրաւուեց զանազան կարգի դպիրներով ու դպիրիներով որոնք հանդէս եկան մեր վաշխառու հայրերի իմաստութիւնը մեզ քարոզելու, յեղափոխականը հոչչակեց անդործ և ազդավանա դատարկապորտ, գաղափարը նսեմացաւ իր խոյանքների, իր հմայքի, իր սրբազան նպատակների կախարդական ուժի մէջ՝ և թւումէր, որ մեր շարժումը հետպչեաէ կղզիանալու, հետպչեատէ աւելի և աւելի նեղ շըջաններում սահմանափակւելու վտանգաւոր անհրաժեշտութեան էր մատնաւում:

Անցան սակայն տարիները՝ Ո՛չ մի տեսակի երկիւղ, ո՛չ  
մի կարգի օրօրներ, ո՛չ մի վճռական պատգամ—թէկուզ  
նոյնիսկ հասարակութեան ձաշակին յարմարւելու միշտ  
պատրաստ փեշակաւոր „պետերի“ բերաններից —  
չկարողացան քողարկել կեանքը և իրականութիւնը,  
ու յեղափոխական չարժումը, իբր տեղի և ժամանակի հա-  
րազատ ծնունդ, թէեւ վիրաւոր, բայց նվիրական պահանջ-  
ներով սրբագործւած, մաս կենդանի, մաս անսաման։

Անդըն ժամանակներս զանազան տեղերից մեզ հասնող տեղեկութիւնները, բազմաթիւ լնկերների գիտողութիւնները և հրապարակի վրայ նկատող այլայլ իրադրութիւնները, կարծել են տալիս, որ մենք գտնելում ենք այնպիսի օրերում, երբ գուցէ շուտով կարող կը լինենք տեսնել յետաշրջման անիծեալ խաւար օրերը փոխարինեած նոր, օր չնեալ հոսանքով:

Ավոգիից, ուրախալի՛ նշաններ:

Այդպէս է միշտ՝ տատանելող մտքի անզօրութիւնը կեանք ի զօրութեան առաջ:

Եւ թող այսօր աչքի ընկնող մվիթարական երեսոյթները  
իմաստալից խրատ լինեն անկեղծ յեղափոխականների և  
յեղափոխութեան համակիրների համար, որպէս զի

**Adresse:**

REDACTION DU JOURNAL  
„Droschak”  
GENÈVE (Suisse)

ամենանեղ օրերում իսկ նրանք ամուր մանան իրենց հաւատի մէջ և չընկաւեն, չգայթակղւեն ձախորդութիւնների Ճնշող ազգեցութիւններից: Ամբոխը — բոլոր ազգերի մէջ միշտ նման ամբոխը — յաջողութեան այդ յաւիտենական ստրուկը և հազարգլխեան ըմբոստը ան- յաջողութեան գէպաքերում, — մեզ ուղեցոյց է կարող լինել Հասկանանք, որ եթէ շատ վառ յօյսեր երբեմն կարող են խաբուսիկ լինել հապա անհամեմատ աւելի ծանր են իրենց հետևանքներով փոքրոգութեան ու շուտա- փոյթ հիասթափութիւնների դատապարտելի օրինակները: Մենք պէտք է ամեն կերպ զերծ մնանք թուլութեան այդ ախտից, մենք պէտք է ջանանք զերծ պաշել և այն շրջանները, որոնց հետ շփուռում ենք: Քոլոր միւս հաւա- սար պայմաններում, անհատը կարող է յեղափոխական ձանաչւել և կը մ' այ յեղափոխական, երբ նա առաջնորդուում է կեանքի ոչ թէ օրէօր տեղացող ժամա- նակաւոր և յաճախ պատահական ելևէ ջներով այլ երբ նա հասկանում է տիրող զրութիւնը, գիտակցում է ժողովրդական կեանքի հիմնական պահանջները և ըմ- բունում է իր ժամանակի դերակատար գործօնների բնու- տրութիւնը:

Յիշում էք, ընթերցող, «Դրօշակի» անցեալ համարից, սասունցի կանանց դիմադրութիւնը զօրանոցներ շնորհու գնացողներին: Այդպէս է ահա խօսում կեանքը: Այս ժամանակ, երբ արտասահմանում թէ երկրում, ինտեղիցէնտ կամ տգէտ ամբոխը իր վատութեան մէջ տքնում է մեզ յետ դարձնելու դէպի մի քաղաքականութիւն, որը տրամադօրէն հակասում է իշխող պայմաններին, — այդ ժամանակ ահա կեսարը, երես դարձնելով մարդկարին յիմարութեան այդ ասպետներից, իր համար առ աքե ալ է ընտրում սասունցի կնոջը Թոնդ լուէ Կարինը, Վանը, Ֆընէվը, բայց դա ոչ մի երաշխաւորութիւն չի տայ, որ կը լրեն նրանց հետ Սասունն ու Մուշը: Թոնդ լրեն վաղը Զէյթուն, Պօլիս, Լոնդօն, բայց մենք չենք կարող ապահովւած լինել որ մի օր ձայն չեն բարձրացնի Բալէշն ու Խարբերդը: Թոնդ լուէ անասուն հայ բուրժուան, Թոնդ համբերէ փարիսեցի հայ հոգեորականը, Թոնդ յարմարէ վաշխառու հայ ինտելիգէնսը, Թոնդ վայր դնէ դաշոյնը ունելոքացած» հայ յեղափոխականը, Թոնդ շատ-շատերը անեն, ինչ հեռու է բողոքից, րիսկից, կռւից, զէնքից, անձնելիքութիւնից, բայց չի լուի գաղափարական ինտելիգէնսը, որ անկարող է անտարբեր մնալ իր ժողովրդի արեան դիմաց, չի

յարմարւի ազնիւ հոգեսրականը, որի սիրաը քար պիտի լինի իրականութիւնից չ'ազդւելու համար, չի համեմերի ողջամփառ ուամիկը, որը ստիպւած է սպանել որպէս զի ինքը ըստանէի, չի փախչի կուկց մորթւած մօր զրէժւ ննդիր զաւակը և մինչեւ իսկ աւանդապահ հայ կինը թէկուղ միայն ձեւքը ընկած քարերով... Ահա ուր է կ ե ա ն.ք ի ո յ ժ ը:

Եւ հասկանալի է. երբ չեն վերացնել սպանիչ պայմանները, երբ չէ լուսմ վայրագ թշնամին, ոչինչ չէ կարող խաղաղացնել հայութեան փոքրիշտէ առողջ մասերը:

Մենք դիտենք, այդ բոլորը դիտենք նաև թշնամու դրութիւնը հանգերձ իր առաւելութիւններով ու նրան ձնշող պայմաններով գիտենք, որ միայն սև հոգի փարիսեւ ցիները կարող են պնդելի թէ ազատութիւն պահանջելով կարելի է արգելը հանդիսանալ մի ժողովրդի զարգացմանը. դիտենք, որ մեր կենանը. տալով հայ ժողովրդի ազատական գաղափարներին, մենք չենք կարող վնասել մեր ամենաբարձր խոհերի այդ միակ առարկային, — և մեր այդ դիտեցածները մեզ բաւական են, անկախ արտաքին անհամատ հանգամանըներից, մեր սեփական գիծը, մեր մշտական ուղին ին ունենալու համար:

Այդ անհրաժեշտ է միշտ, անհրաժեշտ է և այժմ, երբ ըստ երևոյթին մենք գտնուում ենք համեմատաբար յուսատու պայմաններում:

Արթուր լինինք! Օրէօր մեր կետնքում տեղացող նորանոր երևոյթները վերին աստիճանի սուր բնաւութիւնն են տալիս ներկայ բոլովին:

Ահա սոսկալի աւելումներ Մուշում. ահա տասնեակ հայ գիւղեր քրոքերի և թիւրք զինուորների ձեռքով թալանւած ու կողովաւած. ահա Սասունը կորստեան նախագոնում. ահա անմեղ նահատակներից կազմւած նորանոր բուրգերի: Ահա միաժամանակ նաև հերոսական ընդհարումներ երկրում. ահա հայ յեղափոխականի դաշնը գէս ու գէն հայութեան թշնամիների կրծքին խրած. ահա ֆրանս-տաճէական անհամաձայնութիւնը. ահա մի շարք գիւղումներ ֆրանսիական նախարարութեան և յուսատու լուրեր. ահա նաև նաղաղութեան համաժողովրդին կամ ամերիկական ժողովրդի խրախուսիչ տրամադրութիւնները:

Վատը և լաւը, նպաստաւոր և աննպաստ լուրերը իրար զուգադիպում, իրար խառնուում, երբեմն իրար նշանակութիւնը հերցում, մի բոպէ ոգեկորում, միւս բոպէ ընկճում, բայց շարունակ լարում՝ են հայ հասարակութեան ուշադրութիւնը:

Այդպիսի լարւած գրութիւն, իհարկէ, չէ կարող երկարատև լինել, և ընթացիկ օրերի այդ բնաւորութիւնն է, որ պահանջում է մեր արթնութիւնը: Ինչ լաւ է— լաւ է արդէն. ինչ կը լինի լաւ, մենք երբէք չենք յապազի ընդդրկելու արտի ամենանիրական թափութ բարեպատեհ առիջներ եւ չենք բաց թողնի ընթացիկ հանգամանըներում կարելին աներու. բայց արթուն լինենք

բոպէների աղդեցութեան չենթարկւելու, որպէս զի, յամենայն գէսպ, հեռու մնանք նոր հասաթափութիւններից:

Այսպէս ընթանալով միայն մենք կարող ենք համոզւած լինել որ եթէ եզուց նոյնիսկ մեղ սպասում լինեն ոչ թէ ցանկալի ոգեսրութեան օրեր, այլ կը կին յետաշըջման մի կոյր յորձանք, այդ յորձանքն էլ պիտի յաղթաշարենք և վաղ թէ ուշ պիտի ընդհանրացնենք այն յոյսերը, որ վառ են մեր սրտերում, այն հրատապ արդերը, որ մշտապէս բորբոքում են մեր հոգիները:

Արթուն լինենք:

## ԶԱՅՆ ՄԸ ԵՐԿՐԷ

Սեպտեմբեր 26-ին երկրէն ստացած նամակէ մը, որ հրատարակութեան չէ յատկացնած, կը պաղենք զառ առ բառ հնտեւեալ կտորի, քողարկելով միայն յիշւած տեղերու անունները:

... ո Գործիչներու պակասը իիստ զգալի է ամեն կողմէ Ահագին հեռաւորութիւններէ ինձ կը դիմեն, իրբե յուսատու ասաղի մը իսկ ես չեմ կրնար իմ տեղութողնել: Ա... իր ըոլըր գաւառներով, Բ... Հեն մինչեւ Գ... Դ... Պ... իր շըջականներով՝ անդադար գործիչներ կը պահանջնեն: Դրսէն եկող զարգացած ընկերներ յոյժ կարեսոր են տեղական մարմիններու միջն կապ պահպաններու և ամրապնդելու համար: Հրայր ինձ կը գրէ անցնիլ Բ... Գ... Հեն կը պահանջնեն զիս, Բ... Հեն նոյնպէս... Քանի կտոր ըլլալ ո՞ւր երթալ:

Կը կրնեմ, դրսի գործիչներու գոյութիւնը իիստ անհրաժեշտ է, ուր որ մտնեն յոյս և ոգեսրութիւնը կը ներշնչեն: կենդանութիւն կուտան գործին:

Անդադար յորդորելու և քաջաբերելու է, որ զարգացած անձինք մտնեն երկիր: Հոս է ահա գործունէութեան ասպարէզը: Ի՞նչ կը պոռան և կը պոռչտան եթիպոսի, Յունաստանի, Ամերիկայի, Պուլկարիայի մէջ: Մուշի՞ն կը քարոզեն, ծրագիներ կը ստեղծեն ու կ'ոչնչացնեն: Հըլինի՞ թէ եւրոպան յեղափոխելու հետ էամբ հայաստանը հօն տեղափոխած են: Հաւատացէք, հոս յեղափոխութեան այնպիսի խուլ անկիւներ կան, որ ամեն կուսակցական կրնայ յաջողիլ եթէ յաջնն առնէ երկիր մտնելու:

Ո Դրոշակին ԱՅ Յ-ի մէջ ամերիկահայերու վրայ կը գրէր սթիւթիոյ Շուրջին: մեր ընկերը: Լաւ գիտեմ, որ հոս աղմկողներու մէկ մասն իմ գտնւած տեղէս են: Ըսկելու է այդ ոազգասէրներուն, եմէ կը սիրեն իրենց ազգը ինչո՞ւ փախած են հոս, իսկ եթէ փախչելու չափ երկշունին, առի՞նչ ուրիշներ կը յօխորտան: Ճշմարիտ յեղափոխականի մը պարտականնութիւնն է մնալ երկրի մէջ: իսկ անոնք, որ իրենց կեանքը պահպաններու և արտեկեցիկ վիճակ մը փնտելու համար կանցնին Ամերիկա և այլուր ու յեղափոխութեան անունով կ'աղմը կեն, ահագին գործ կը գառնայ:

Այսո, շատ ցաւալի է մեր վիճակը: Հոս, Խւրօպա, յոխորտացողներու մէկ քառորդը եթէ Հայաստանի մէջ լինին, ահագին գործ կը գառնայ:

# Հ Ա Յ Ա Ս Ա Ն Ի Վ Ի Ճ Ա Կ Բ

Վ Ո Ւ Յ

30 յուլիս

Մշոյ և Դաշտի բւնկւած հրդեհը գեռ կը շարունակւի:

Նախորդ տեղեկադրով Մոկունք հայ գիւղի բնաշխնջ լինելը նկարագրւած էր 95 հայեր, որոնց մեջ նաև կիներ ու աղջիկներ, դեռ բանտին մեջ կը տքնին: Բանտին գրւները, այս ու այն անկիւններն իրարու վրայ դիված են բանտարկեալներ: Թիֆօի հրւանդութիւնը համաճարակ դարձած է բանտին մեջ տիրող անմաքրութութեան և սովորական համարւած դազանութեանց ու ճնշմանց պատճառաւ: Հիւանդներն բոլորովին անխամ վիճակի մեջ են, երկու օրէ իվեր դիակներ դուրս կը նետուին անարգանքով և վայրենի ծիծաղներով: Հիւանդներու անտանելի գրութիւնը ողբերգական է, կարծես, հոն մաբդիային սիրտ, կարեկցութիւն, մի փոքր գթութիւն գտնելը յանցանք է, մեղք է... .

Բաղէշի կուսակալը, չկրնալով ելք մը գտնել այդ գժոխային ընդհանուր գրութեան և կարծես պատասխանառութենէ մը զերծ մայու համար, վերադարձաւ Քաղէշ: Շարաֆի եղբայրներն ու ազգականները, որ իրը թէ բանտարկւած էին կատարած յայտնի ոճիրներու և խժդութեանց պատճառաւ, ազատ արձակւեցան... . Խոլամ համարակութիւնը շատ լաւ, հասկացած է տիրող կառավարութեան ոչնչացման ծրագիրը, սրբազն պարտք է դարձեր ամեն մի Մուհամեդի զաւակն իր ձեռքէ եկած չի խնայել, եթէ ոչ նա իսլամ չէ, նա միւսիւման չէ:

Մոկունքի ցիրուցան եղող ընտանիքներու մնացորդը կառավարութեան ճնշման տակ վերադարձաւ աւերակ դարձած գիւղը: Մի քանի օր թող տիւն ելնել դաշտ և հնձել ցանքերը: Աչա գիշեր մ'ալ օդի մեջ բարձրացող հարիւրաւոր կրակներու բացերը լուսավառեցին ամրոցը դաշտը: Կալերու և արտերու մեջ դիված հինգ հարիւր բարդ (մէկ բարդ 30 խուրձ է) ցորեն կրակի տալով գեռ չի յագենար իրենց կերպը, կը հրկիցն դեռ չհնձեւած արտերն ալ: Խեղճ գիւղացիք հազիւ միջոց կունենան շրջապատող բոցերէն ազատիւ և հասնլ Մուշ: Այժմու անպաշտպան մնացած հարիւրաւոր կիներ, գեռահամ աղջիկներ, հարսներ ու երեխաներ, բոլորն ալ գունատ ու գալիքահար, լցւած Մշոյ առաջնորդական մեջ գործութիւնը համար կառավարութեան կողմէ քննիչներ կը բերելին դիակի վրայ, պաշտօնեաներէն մէկը, առ անց ամօթի, առ անց խոհահարութեան, ոֆեգայիի գնդակի վէրքը է: Կ'ըսէ, կարծես անուն մը գրւած լինէր վերքին վրայ, . . .

Ամսոյ 17-ին Ա. Ցովհաննու վանքի պահապան (չէնկլիւալասի) Գ. մ ե ր գիւղացի Կուլօի Օկոյ անուն գեռահամ, աղնիւ երիտասարդն վանքի մօտիկ Քարով-Աղբերիկ լրսած տեղը կերթայ՝ քրդերէ վանքի տերեւները պահելու համար Անտառի մէջէն յանկարծ մէկ քանի քրդեր գուրս գալով՝ կը լսպաննեն երիտասարդն և կ'անհետանան: Օր մը անցնելէ յետոյ դիակը կը գտնւեի երբ կառավարութեան կողմէ քննիչներ կը բերելին դիակի վրայ, պաշտօնեաներէն մէկը, առ անց ամօթի, առ անց խոհահարութեան, ոֆեգայիի գնդակի վէրքը է: Կ'ըսէ, կարծես անուն մը գրւած լինէր վերքին վրայ, . . .

Ամսոյ 17-ին սպաննեցաւ Ախճան գիւղացի սէս Վարդան, ոճրագործները ազատ են:

Այս բոլորի գէմ կառավարութիւնը առ երկութիւն առ ոչ մի ձեռնարկ չըրաւ: Խոկ երբ անցաւ քանի մը օր ալ սե բոցերու ծուխներ բարձրացան երկինք և արթեցին գիւղի բոլոր շէնքերը ևս: Գիւղը գեռ կը միայի: Այդ ալ թող մարդակեր սուլթանի գազանութեանց կարգը արձանագրւի: Քանի բոցերու գարու սեմի ու ակեղուաման մնալու:

Ամսոյ 15-ին, շամբքցի և ալքեցի քիւրդ ցեղերու հրաւիրանօք և առաջնորդութեամբ պատրքանցի աշերէթին, Գառանցի: Այս անուն յայտնի քիւրդը 30-40 ընկերներու յանձակելով Տատրագ ում հայ գիւղի վրայ, խիստ աղետալի եղանակաւ, հրացանի գնդակներու,

սուրերու, տապարներու հարւածներով, կըսպաննեն նոյն գիւղացի Մըլիէ հարուստ հայը: Հրացանի գնդակներէն ուղեղը թափած էր, գիւղի գազանաբար յօշուտած, մարմնը վառօգով այրւած, կարծես խորոված դարձած էր: յոտից գլուխ մարմնը վերքերով լի էր: Կը կողոպտեն ամբողջ գիւղը, մինչև անգամ երեխաներու հագուստ ամառաւած է 440 ոչնար, 120 ու ու գառ և 17 եզ: Գիւղէն տարւած է ընդամենը 270 ու ու գառ, 60 եզ ու արջառ, 48 կով հորթերով 37 երեխ, 25 մողե: իրաց կը թողում լիտորերով մազերն ու բուրդերը, իւղը, վերամակներ, կարպետներ, փալասներ, թաղիքներ, պղնձեղներ, մանգաղներ, փետատներ, թիեր, չանթաներ, տիկեր: Ա. Ցովհաննու վանքին 7 եզ և 60 ոչնար Տարբագով եղած են, անոնք ալ տարւած են:

Այս քստմենի արարքի հանդեպ ահա կառավարութեան խաղը: Երբ թէ 50-60 ձիաւոր զօրքով յարձակելով Ալօի վրայ՝ կը ձերբակալն զլօ մէկ քանի ընկերներով, իսկ փոխանակ հայերէ տարւած ոչխարներու ու տաւարներու, կը բերեն քանի մը անմեղ քրդերու ոչխարներ ու տաւարներ: Արգէն հայերը գիտնալով որ քրդերը այդ ոչխար-տաւարները կրկին յետ վերադարձնելէ զամանքն ու գործիւնը ալ վրայ պիտի տան, չեն համարձակիր առնել: Ալօի տունէն միայն ջորի մը բերւած է, զայն ալ Մուշ տարին զօրքերով: Զգիտնենք ի՞նչ հիման վրայ Ալօն իր ընկերներով ազատ արձակ ւեցաւ: Այժմն տատրագովի համբուն լուր զրկելով իր ջորին անոնցմէ կը պահանջէ, հակառակ պարագային մէկ ջորու փոխարէն 12 մարդ սպաննել կըսպառնար: Մեղաւոր կը լինի Ալօն, եթէ իր ծրագիրը չերագործ է... .

Ամսոյ 31-ին Ա. Ցովհաննու վանքի պահապան (չէնկլիւալասի) Գ. ո մ ե ր գիւղացի Կուլօի Օկոյ անուն գեռահամ, աղնիւ երիտասարդն վանքի մօտիկ Քարով-Աղբերիկ լրսած տեղը կերթայ՝ քրդերէ վանքի տերեւները պահելու համար Անտառի մէջէն յանկարծ մէկ քանի քրդեր գուրս գալով՝ կը լսպաննեն երիտասարդն և կ'անհետանան: Օր մը անցնելէ յետոյ դիակը կը գտնւեի երբ կառավարութեան կողմէ քննիչներ կը բերելին դիակի վրայ, պաշտօնեաներէն մէկը, առ անց ամօթի, առ անց խոհահարութեան, ոֆեգայիի գնդակի վէրքը է: Կ'ըսէ, կարծես անուն մը գրւած լինէր վերքին վրայ, . . .

Ամսոյ 17-ին սպաննեցաւ Ախճան գիւղացի սէս Վարդան, ոճրագործները ազատ են:

Այս ամենը կը կառարւի յաջորդաբար: Ամեն օր նորանոր տեղեկութիւններ կը համանին: Ց ե ր ե ւ ա յ գ ա շ ա ն ո ւ թ ի ւ ն ն ե ր ը ե ր ե կ ո յ ե ա ն հ ա մ ա ր է ն ո ւ թ ի ւ ն ն ե ր ե ն: Կ'ըսէ, կարծես անուն մը գրւած լինէր վերքին վրայ, . . .

Երկրագործի հունձերն գաշտի մէջ կը մնան, ոչ ոք չի համարձակիր անէն գուրս գնալ: Ամեն կողմէ գիւղացի կառավարութեան գիմումներ ընելով, ոստիկաններ, զօրքեր կը պահանջէն պահպանութեան համար, որպէս զի կարենան ցանքերը հնձել: Բայց ո՞վ է լսողը կամ ո՞վ է գթացողը... .

Մուշ և Դաշտ, այս անօրինակ կեանքէն բոլորովին յուսահատ մնացած, ահա շաբաթէ յը իվեր է, բազմութեամբ թափած է Ալօն, կը պահանջէն ամսութեան համար, որպէս զի կարենան ցանքերը հնձել: Բայց ո՞վ է լսողը կամ

գային վարչութիւնն ալ, հակառակ իր կոչման բարձր պարտականութեան, համակարծիք է ժողովրդի այս բոլորովին կորստաբեր ծրագրին: Հանրագրութիւններ կը պատրաստւին ամէն օր եռանգով: Առաջքը կտրել անհնարին կերպի. . . Աչա նոր կոտորած, աչա ընդհանուր մեծ կորուստ:

Սասունն ալ շըջապատւած է կանոնաւոր զօլքերով  
ու քիւրդ աշխեթմներով: Երթևեկեկութիւնները բոլորովին  
գագրած են: Միայն այսքանը գիտենք, որ կառավարու-  
թիւնը զօրանոցներ շնիելու ձեռնարկէն յետ քաշւած  
է առ այժմ, ո՞ գիտէ, ինչ ինտրիգներ լարելու նպատակով:

Ահա մեր զերջին մէկ քանի օրւաւ կեանքի դառնութիւններն ալ նկարագրելով մեր հայրենակցաց և օտարաբնակ հայ եղբայրներուն, կը բողոքենք իրենց անտարբերութեան դէմ, կը գանգատինք իրենց ժայռ կտրած սրտերու դէմ: Ըսթերցողները թող վստահաբար գիտնան՝ թէ մեր նկարագրութիւնները, առանց ուեւ չնշին չափազանցութեան, նոյնիսկ մանրամասնութիւնները զանց ընելով, լոկ նորանոր երեւոյթներով յառաջ եկած գաղանութիւններու ստուգութիւններն են:

Եթէ այս ծով ցաւերու մէջէն երբեմն-երբեմն կը  
յաջողինք ողբերգներ կատարել այն ոչ թէ մեր հեռաւոր  
եղբայրներու իբր թէ զգայուն սիրտերը շարժելու յոյսով  
է, այլ ապագայ սերունդին համար՝ պատմութեան մէջ  
դարուս հրէշաւոր արարուներուն իրական պատկերները  
թողնելով, մեր անտարբեր եղբայրները, մարդակեր հա-  
միւն ու անոր մեղսակից Խւրօպան յաւիտենական անէճքի  
դատապարտելու համար է . . .

ԵՒՐՈՊԱԿԱՆ ԹԵՐԹԵՐԵ

Պօլիսէն սեպտ. 23 թւով Berliner Lokal Anzeiger-ին  
կը հեռագրեն.

„Սաստին չորս թիւր վաշտերու կողմէ այնպէս պաշարւած է, որ մինչեւ իսկ կէս ժամ հռու գլուխոր Մշոյ մէջ չի գիտուիր բացարձակապէն թէ ի՞նչ կանցնի, կը դանաւ Սաստն։ Ամենազէց բաներէ կը վախցիի։ Հոյ ամէն լոր կը պակսի ։ Հայոց պատրիարքարանը Դրան հաւանութեամբ բարձրաստիծն ոչեւ լուրական մը դժկեց Մուշ այնտեղի անցուղարձերուն մասին լորեր անեմբ համար։ Կրակի թէ մեծ թուլվ քիւրելեր կը գտնին Սաստնը մէջ։ Տրտուց լորերուն նայելու այնտեղի գործողութեանները ուղղակի Ծըլլապէն կը զեկավարեն, առաջ կառավարութեան, ինչպէս նաև ուշիքի նահանգները առաքումը բազմաթիւ իւլցմաներու, որոնց գործիք գործունեութեան կը վերագրէն արդէն Սամոյ նոր զէպերը։ Ընդհանուր կացութեանը սման է ճիշտ տարի առաջևան կոտրածներին առաջ տիրող վիճակին։

\* \*  
կ. Պօլիսէն սեպտ. 25 թւականով Frankfurter Zei-

„Հայկական նախանդներէն դեսպաններուն զրկւած ըլլալը ծանուցված շատ մը իրավառուսական տեղեկագիրներ չեն հասած. Կ'նժութիւնը թէ Միջը թշբանութիւնները վար պրած են զանոնք: Էրգումիմ ֆրանսական իրավառուսական թարգմանութիւնը, որ տեղեկառութեան համար ուն կանչչած էր, տեղուած կրտսեալին կողմէ երկու անգամ Թամբրուլութիւնէն արգելւեր է: Դեսպանատան դրժակառուս Բապտիստ քաջագիր մը ուղղեց վալեխն, ուր զինը անծնապէս պատասխանառ կը բնի՛, եթէ շարունակէ Տակառակիւ Թարգմանին Թամբրուլութեան:

\* \* \*

March 12, 1945. Part 1. 15 fm. 10

„Հայաստանէն հասած հազլւագիւտ լուրերուն մէջէն ծանութանիւր առժանի է սիստ. 4 հն. շնուրապատճեւ-

Երզըումք 7-ըց գօրաբաժինի հրամանատար Մէշմէդ-Ալի  
փաշյի մեջնումը՝ ուժ կանոնաւոր վաշտերով երթալ  
ղինուրական էերապով դրաւելու համար Ասմոյ գաւառը։  
Փայտամրոցներ պիտի շնչնեին Յալորիկի, Սէմալ և Գէլիկ-  
դուզան Հայ, պիտի երու մեջ։

„Միւս կողմէ Պիթլիսի վալին նոյն օրը Մուշ հասած է վարելու համար այս գաւառուն վարչութիւնը: Խուռ վութիւնը այնչափ մեծցած է, որ Մուշի պատրիարքական փոխանորդը թողարկութիւն ինչդրած է իր պաշտօնը թող- նելու:

“Երգումի մէջ կը շարունակէ լուր զօջել թէ արիւնա-  
հեղ ընդհարում մը տեղի ունեցած է հայերու և հա-  
միգիէ վաշտերու միջւ։ Բայց ոչ մի դրական լուր ստաց-  
ւած չէ դեռ ձեռնհաս ազդիրէ։”

„ԱՆՀԱՄՔԵՐՊՈՂԵԿԱՄՔ կըսպասւի այն տեղեկութիւններուն, որ տեղին վար պիտի կրնայ հաւաքել Ամսի ուստական հիւպատուը, զոր Պօլսոյ գեսպանատունը Մուշ դրկած է“:

# Р 2 Р. А. 4 8 0 кр. 1 кн. 1 б

ԲՈՂՈՔ ՀԱՄԻԴԻՑԵՆԵՐՈՒ ԳԵՍ

(ՆԱԽԱԿ ՎԱՍՊՈՒՐԱԿԱՆՔՆ,

10 յունիս 1901

Թիւրք ու քիւրք խաղաղ տարրին և ոչ-համիդիէ աշերէմներու մէջ մեծ դժգոհութիւն կայ համիդիէներու նկատմամբ, զոր 1900 տարեցըանին մէջ սկսան բացայալ ցոյց տալ: Համիդիէներ իրենց դիրքին չնորհիւ կարեռութիւն չեն տար այլևս ոչ ոքի, խորհ չեն գներ ոչ իսլամի և ոչ քրիստոնեալի միջեւ. Կը սպաննեն, կը կողոպտեն, կը թալլեն ամէնքն այ:

1900-ի ամռան Ասիսի թիւրքեր հազարէ աւելի  
ստորագրութեամբ հանրագիր մը զգկեցին Բ. Դուռը  
Համբդիւներու գէմ. իրենց պատասխաննեցաւ. «Ուրիշ  
անդամ չենք ուզե՞ր լսել անոնց գէմ ուկ բողոք», և  
ինդիրը երեսութափէս փակւեցաւ:

Այս տարի մարտ 28-ին, Գուրգավան-պայրամի եղբորդ  
օրը, Արձեշի Նշանաւոր թիւքերէն Համբի Հասան աղան  
Արձեշին կէս ժամ հեռու 2ալապի-տաղ գիւղը իր բա-  
րեկամնեցու այցելութեան կերպայ: Այդիի մը մէջ նստած  
ատեննին, յանկարծ 4 քիւրդեր (զորս Համբի Հասան  
աղա կը ճանչնայ իբրև Եմին փաշալի մարդիկ) կը յար-  
ձակին անոնց վրայ: Տասնէն աւելի նշանաւոր թիւքեր  
կը ճանչնայ իբրև Եմին փաշալի մարդիկ:

ա սոլլամոր, որ Հաւաքը քով սստած կը լինին, կը փախչին,  
միայն Համբին և իր ժառան կը մնան, Բաւական հրա-  
ցանաձգութենէ վերջ Համբին ազդրեն կը վիրաւորի: Համբին  
Արմէշ վերադասոնալով միւնոյն ժամանակ կան,  
երզնկա (միւշիրին) և Բ. Դուռը կը հեռագրէ: Երկրորդ  
օրը թէ Արմէշի և թէ շրջակայ գիւղերու նշանաւոր  
թիւըքեր, Զաւար էֆէնտիի տունը գումարելով, 50  
ստորագրութեամբ հանրագրութիւն մը կը պատրաստեն,  
Բ. Դուռը ուղղւած, որով կը պահանջնին կամ անմիջական  
գոհացում և ապագայ ապահովութիւն և կամ դադ-  
թերու բաց ճանապարհ մը: Խսկ Էմբն փաշայ խնդիրը  
այլափոխելով՝ Քէօն Հիւսէին փաշայի հետ միացած՝  
միւշիր Զէքի փաշայի կը տեղեկացնեն՝ թէ ատոնք հա-  
մունէնեն և հեռանեն ին և համեմատին:

րելու համար է իրենց արդ արարքը՝ Յուզումը բաւական երկար տևեց, մինչև ապրիլ 7: Հայդարանցի աշխրէթի պետերէն համբույսի միրալար (գնդապետ) Հիւսէին փաշայ, Թէմուր փաշայ և Էմին փաշայ՝ նկատելով որ խնդիրը պիտի ծանրանար, վերոյիշեալ օրը Արձէշ գումարւելով՝ Հաճի Հասան աղայի հետ կը հաշտւին, և այսպիսով խնդիրը անդամ մըն ալ կը փակւի Որովհետև անցեալ տարի ալ սոյն Հաճի Հասան աղան՝ միացած թիւրքերու և Հայերու հետ՝ բողոքեց Էմին փաշայի դէմ և կարգ մը տաճիկ զինորներու Էմին փաշայի խօլաֆիերու ձեռքով սպաննելով՝ հաստատելով՝ յաջողեցաւ բանտարկել տալ զինք—թէև վերջինիս ազգական և ցեղակից Հիւսէին փաշայ միջնորդելով՝ Հայաստանի դահիճ Զէքիի քով՝ շուտով ազատեց բանակն,—ուստի այս անդամ վրեժ մը լուծելու համար էր Հաճիի դէպքը:

Մայիսի մէջ Վանի Համբույսի գաւառակի նշանաւոր թիւրքեր և քիւրդեր թիւրքերէն խնդրագիր մը տաւծ ևն Վանի ուսու Հիւպատոսին, որուն թարգմանութիւնը հետևեալն է.

Վանի կուսակալութեան մէջ գտնուող Բարձր. Որու Հիւպատոսին  
Տէ՛ր,

“Համբույսի գաւառիս մէջ գտնուող ժողովուրդս բաւական ժամանակներէ իմեր տեղու հաստատած Համբույսի գունդէն գժգոհ ենք: Այս գունդէն Շէմշէկ աշխրէթի պետ Սատուն թէկ և իր եղալը Հասան աղա ամէն օր մեր գիւղերը կը թալեն և կ'աւերեն: Այս պատճառաւ այն աստիճանի Հասան ենք, որ օրապահիկէ մը իսկ գուրէ ենք: Ներկայ ամսոյ քսան երկուքին, ժամը Հիւսէին, յիշեալ աշխրէթի պետին գրգուռնեամը իր եղայրը Հասան աղա երեք Հարիւր հեծեալ և հետեւակ Համբույսներով, ամէնքն ալ կանոնաւորապէս մարթինիներով զինւած, գաւառիս պատւաւորներէն Մախուտ աղայի տղան Մահմէդը սպաննեցին օր ցերեկով ու Հրապարակաւ, ինչպէս նաև երեք ձիեր, իւրաքանչեւրը 100 ոսկի արժողութեամբ. քշեցին տարին նախիրը, որ 300 տաւարներէ աւելի կը լինէր, և ոչխարների հօալը որ Հազարի չափ էր Մեր կառավարութիւնը ոչ կը հարցնէ, ոչ կը փնտոէ և ոչ իսկ մեզ տերութիւն կ'ընէ: Այս պատճառով թշւառ տառապեալներն արդարութիւնը Ռուսաց Շահնշահին քով կը փնտունք: Համբույսի գաւառը ուրիշ երկու գաւառներով, որոնք Հարիւր Հազարէն աւելի բնակիչ կը պարունակեն, կը դիմենք յիշեալ Շահնշահի Հիւպատոսին, որ եթէ մեր ներկայ թշւառ վճակի մէջ մեզ օգնելու, մեր վրայ հսկելու և մեզի այս թշւառութենէն և անձուկ վիճակէն ազատելու կամք յայտնէ, ամէնքն ալ անոր դրօշի տակ կը մտնենք և հպատակ կը գտոնանք: Ա՛լ ճարերնիս հատած և ապրելէ ձանձրացած՝ Շահնշահի բարձրապատիւ Հիւպատոսին կը դիմենք ու կը խնդրենք մեզ իր Հպատակութեան տակ առնելը և ապանակերները այս տարի ապարդին մնալու դատապարտեցան:

Ստորագրած ևն Համբույսի գաւառի պատւաւորներէն՝ Պուտափա բէկի տղան թէւլի բէկ.՝ Սուրհամմէտ.՝ Համբույսի Պիպո ի նպարահիմ մէջ պարահիմ.՝ Թաթլան աղա.՝ Մախսուտ զատէ իսմայիլ.՝ Թուշատ բէկ:

14 յուլիս, 1901

Օքերս քիւրդերու մէջ բաւականէն աւելի աւարառութիւններ և ընդհարութեր կան:

Աղայի Սօր և կիրաւցի Շաքիր աղա՝ միրանցի Մուսթաֆայի փաշայի հօտերէն 10,000-էն աւելի ոչխար կը յափշտակեն: Զօրք գնացած է իրենց դէմ \*):

Ապաղայի դաշտը հայտարանցի նատըր բէկ և Պարսկաստանի հպատակ Մուսթաֆայ բէկ ընդհարում: ունեցած են սպանւած են երկու քիւրդ:

Ատամցիներու և հայտարանցի կիւսէին ու Էմին փաշաներու միջև ընդհարում բարձէ եղաւ Արձէշէն երկու ժամ հեռու: Մայիսի մէջ երեք ատամցի սպանւած են: Թէշնամութիւնը կը շարունակի:

## Ք Ի Դ Ա Ա Ն Շ Ա Բ Ո Ւ Խ Ն Ե Բ

(ՆԱՄԱԿ ՏԻՒՐՄԱԿԾՈՐՑՅՈՒ)

### 26 յունիս

Ըսթուելակ գէր անուն կիրճին մէջ թւէս 5-6 օր առաջ ընդհարում մը տեղի ունեցաւ Միրան աշխրէթին հրամանատար Համբույսի Մուսթաֆա փաշային և Շէրսախի ցեղապետ Աղայի Սօր Մէհմէդ աղայի միջև: Մուսթաֆա փաշայի մարդերէն սպաննեած են 15 ալր ու կին մը և 9,500 չորրոտանի (ոչխար, ջորի, ալծ) յափշտակած են, իսկ Մէհմէդ աղան մարդու կամ նիւթական ուէ վասս չէ կրած: Այս ընդհարութերը գրեթէ առանց բացառութեան ամէն տարի կը պատահին և կը տեսն 5-10 օր: Եւ ամէն տարի ալ Սղերդէն, Բաղէշէն զօրք կը զրկի կուին առաջքը առնելու կամ աւելի ճիշդը՝ կողմնակցական ոգուզ Մուսթաֆա փաշայի շահէրը պաշտպանելու համար որովհետև Աղայի Սօր միշտ հակառավարական ու հակահամբական գտնեած է և 20-30 երկար տարիներու ընթացքին մէջ իր կալւածական տուրքէն ու տասանորդէն (էօշը) փարա մը իսկ չէ վճարած: Այս տարի ալ երկու վաշտ զօրք զրկւած էր երկու հակառակորդները հաշտեցնելու և խաղաղութիւն հաստատելու համար սակայն ձեռք առնելու միջոցներն ու սպառնակիները այս տարի ապարդին մնալու դատապարտեցան:

### 24 յուլիս

Պէտիրիսան փաշայի թոռներէն երեք անձ, որոնց գլխաւորն է Մէհմէտ պէկ Պօհթան գաւառի Շախէ-Հավլար գիւղը քաշւած՝ լոկի-մնջիկ հողագործութեամբ իրենց ապրուստը կը հայթալմէին, ողբալով միանդամայն իրենց փառաւոր անցեալին վրայ Սակայն վերջերս չկընալով հանդուրժել Միրանցի Մուսթաֆա փաշային և իր աշխրէթին անլուր կեղերումներուն, գլուխ վերցուցած՝ ապստամբական նոր շարժում մը ստեղծելու և իրենց անցեալ փառքին տիրանալու իրական ճիգեր կ'ընեն: Համբույսի գունդերն ու Պիթղիսի և Տիարպէքիրի կուսակալութիւնները, մէծ կարևորութիւն տալով այս նշանաւոր գերդաստանի վասակար զարթնումն, իրար անցած են ևնդրին հետևանքէն ահարեկած՝ ստար թւով զօրք կը համախմբէն ճիզրէի և Պօհթանի գաւառանութեան:

Եթէ Մէհմէտ պէկ նիւթական օժանդակութիւն և բարյական աջակցութիւն գտնէ, քաղաքական մէծ յեղաջում մը կրնայ առաջ բերել երկրին մէջ...

\*) Տես Տրգրանակերտի նամակը:

## ՏԵՂԵԿԱԳԻՐ ՍՂԵՐԴ ԳԱԼԻԱԲԻ

Ազգաբնակութիւնը. — Սովորական գրառումները. — Հունձքերը. — Տուքքերը և անոնց գանձումը. — Երթեւեկութեան պայմանները. — Քաղաքական բանտարկեալներ:

Աղերդ քաղաք այժմ ունի 350 տուն հայ աւելի քան 2,000 անձ), 150 տուն քրիստոնեայ տարբեր հասարակութիւններ (կաթոլիկ-քաղղէացի, ասօրի, կաթոլիկ-ասօրի, բողոքական) և 4,000 տուն տաճիկ (20-25,000 անձ):

Տիրող լեզուն՝ արաբերէն: Վարժարանի շնորհիւ մեր ուր երթասարդութիւնը հայերէն կը խօսի: Բնակիչք առհասարակ տգետ և անուս: Տաճիկները՝ բարբարոս և կրօնամոլ:

Սիրող միւթէսարի ֆութիւնը բաժնւած է չորս գայ-մագամութեանց.

Էրուս հայմագամը առաջ կը նստէր երուս տաճիկ գիւղը (ուստի է գայմագամութեան անունը), բայց մօտ 20 տարիէ իվեր, սկզբունքով, կը նստի Տէ հ հայրնակ գիւղն, որ այժմ ունի 250 տուն զուտ հայ (2,000 անձի մօտ) ու 10-20 գաղթական և պաշտօնեայ տաճիկ: Հայերը ազնիւ շալեր կը գործեն և ճիշդ փարաւոններու ժամանակակից հրելց կեանքն կապրին: Երուսի ամբողջ բնակչութիւնը 5,000 կը կարծի: Հայերը 350 տուն (3,000 անձի մօտ) 21 գիւղի մէջ տաճիկներու հետ խառն կը բնակին: Տիրող լեզուն քիւրդերէն է:

Հարզան. Գայմագամը կը նստի Չոր գիւղը, որ ունի 5 տուն հայ, 15 տուն ասորի և 40 տուն քիւրդ: Չորի հայերուն կեանքն ալ յար և նման է տէհեցիներու կեանքին: Ամբողջ գաւառոն ունի 3,500 բնակիչ (կարծեօք), որոց 530 տունը (3,000-ի մօտ անձ) հայ են 51 գիւղի մէջ ցրւած, տաճիկներու հետ խառն: Կը խօսին քիւրդերէն:

Ծիրւան. Գայմագամը կը նստի Քիւ Փրէ, որ ունի 5 տուն հայ, 15 տուն ասորի և 50 տուն տաճիկ: Ամբողջ գաւառոն ունի 3,000 բնակիչ: Հայերը կը կազմեն 140 տուն (1,000 անձի մօտ) 11 գիւղերու մէջ ցրւած և կը խօսին աղճատ և աղկաղկ հայերէն մը:

Պէր վար. Գայմագամը կը նստի Խան էր գիւղը, որ ունի 25 տուն հայ և 130 տուն քիւրդ: Գաւառոն բնակչութեան թիւն է 2,100 անձ, որոց 280 տանը հայ են (1,500 անձ գիւրդէ) տաճիկներու հետ 11 գիւղի մէջ ցրւած: Կը խօսին աղճաւաղ և կորճային հայերէն մը:

Առաջները հայք յոյժ սաւարաթիւ էին, բայց ժամանակի ընթացքին մէջ, իրենց վրայ եղած ճնշումներէն ու բռնութիւններէն՝ ցրւած, կրօնափոխ եղած և իրենց գիւղերն ու կալածներն քիւրդերու ճգած են:

Եկեղեցիներէն մաս մը, միշտիթի և ախոռի վերածւած, քիւրդերու ձեռքը կը գտնին:

Քիւրդ-իշակամներու ճիշդ թիւը յայտնի չէ, որովհետև ցարդ տեղական իշխանութիւնը չէ յաջողած անոնց մարդահամարը կազմել տալ:

Համագումար հայաբնակ գիւղերը կը նանք հաշել 100, տուն՝ 1,600, անձ՝ 10,000-ի մօտ:

Սիրող հայերը կը պարագին երկաթագործութեամբ, կօշկակարութեամբ, ոսկերչութեամբ, բրուտութեամբ, սեկագործութեամբ, հիւսնութեամբ և մանր

առևտրով: Իսկ վաճառականութիւնն, որմնադրութիւնն, պղնձագործութիւնն և խաղախորդութիւնն տաճիկաց ձեռքն են: 1895-ի գեպքերէն իվեր հայ վաճառականները գրեթէ փերեղակ դարձած են, և տաճիկ փերեղակները՝ առաջին կարգի վաճառական:

Հայ գիւղացիները մեծաւ մասամբ հողագործութեամբ կը զբաղեցն են, ցանցաւո թուով արհեստաւորներ ալ կան: Իսկ քիւրդ գիւղացիներուն զարդումն է մասամբ հողագործութիւն, գուարաբուծութիւն, և ընդհանուրին՝ գողութիւն, աւազակութիւն, բռնութիւն, աւարաբութիւն, ցեղային կուներ և լին, և լին:

Հայը՝ թէկ մեծ մասամբ արհեստաւոր, բայց նիւթապէս շատ խեղճ վիճակ մ'ունին, որովհետև տարապարհակ (անկարիէ) յանձնարարութեանց և աշխատութեանց ներքեւ լնկնաւած կբած են. իրենց ձեռարւեստներն ընդհանրապէս առանց փոխարինութեան, ձրի կը յափըշտակին ձեռքերնէն: Կառավարութիւնը անկարեկիր կը գտնին ամեն տեսակ բողոքներու:

Խնչպէս անցեալ, այնպէս ալ այս տարւան հ ուն ձք երը շատ յաջող և բազմարդին եղած են. կատարեալ աժնութիւնն և առատութիւնն կը տիրէ: Ալիւրին լիտրը (6 օնա) 4 գայեհեկան կը ծախսի և աւելի աժանանալու հակամէտ է: Այս տարի մեր ամբողջ գաւառը, նամանաւանդ Սղերդ քաղաքը, չարաչար կը նեղի զօն նւազութեանէն:

Հայոց ցանքերն 90% կը փանան ու կը յափըշտակւին կառավարութեան, աշկեթներու և ոստիկաններու կողմանէ՝ գաղանի և յայտնի: Հայ գիւղացին, արիւն-քրտինը թափելով հանդերձ, միշտ նօթի, միշտ մերկ ու պարտական է, և այդ վիճակին ուղիղ հետեւանքն կը լայ յաճախաղէկ կրօնափոխութիւնը (իսլամականին), հայրենի օճախին լքումն ու հեռանալը:

Ժանօթեն արդէն Թիւրքիոյ պետական ու ուրբերը՝ զինուորական (ասկէրիյէ), արհեստաւորական (թէկեթթիւ), կալածական տասանորդ (էօշը), որ հիմա եօթներորդ եղած է, և ուրիշ բացառիկ տուրքերը: Ասոնց իւրաքանչիւրին կ'ընկերանան նաև կը թականին, զինուորական բարեփոխութեան և այլ մասնաւոր բաժիններ ալ եւ ար բոլոր տուրքերուն վրայ 1900 տարւ ընէ սկսեալ՝ 60% յաւելումը եղած է, նոյնպէս զինուորական պէտքերու համար (թէկհիֆաթը ասկէրիյէ):

Առհասարակ բարոր տուրքերը՝ անդութ, անխեղճ միջոցներով կը գանձեին: Մահու շափ ծեծ, խոշտանգում, ձեմիշներու մէջ բանտարկութիւն, հայհոյութիւն, անարգանք տրոց հաւաքմաններին կանոնագիրը կը կազմեն:

Զինւորական պարագաները՝ հայ գիւղացին իւր կէտ նպատակին է ամբողջ բեռն ներկաներէն գանձել հրէշային խատութեամբ, անողոքաբար ոչինչ կը լսէ, դրամ, միշտ դրամ:

Թէ մէ թիւրական պարագաները՝ հայ գիւղացին արհեստարին վրայ 40-60-100-150 գայեհեկան բեռնաւորած են: Հակառակ պետական հրամանին՝ գեղացի հայ, հօղագործներու մեծագոյն մասէն կը գանձէն այս տուրքը: Հայ գիւղացին իրենց տուրքերը վաճառքը հայ գիւղացին իրենց հայ գիւղացին կանաչ կը ծանութեամբ, սեկագործական իշխանութիւնն է մասնակի միշտ:

Խ ճ ու շ ե ա ց տ ու ր ք.—Անձ գլուխ 12 զըշ. տուրք կը հաւաքի տարեկան խճուղեաց շինութեան համար 16-18 տարիներէ իվեր, մինչդեռ տակաւին արդիւնք մը տեսած չունիք աչքովնիս: Այս տարի ալ ջրհորները բանալ տալու համար կառավարութիւնը հանդանակութիւն մը բացած է ի Սղերդ և 3,000 դահեկանի մօտ նոր տուրք մը ծանրացուցած է մեր ազգանոց վրայ, սակայն ջրհորի պատրւակին տակ ժողովուրդը պաշտօնապէս կողոպտելու, կեղերելու հնարամիտ ձեւ մ'է ատիկայ պարզապէս:

Ե ր թ ե ե կ ո ւ թ ե ա ն պայմանները օրէօր աւելի կը դժւարանան: Երկաթուղի, խճուղի բնաւ չունի մեր գաւառը, ապրանաց փոխարդութիւնը գրաստներու միջոցաւ կը կատարիւն: Ճամբաներու մէջ արիւն կը հոտի, կեանքի, ինչքի ապահովութիւն չկայ բնաւ, նամանաւանդ հայերու համար, որոնք կաշկանդւած, բանտւածի և պաշարածի կեանք ունենալով, չեն կրնար իրենց տեղերէն դուրս եղնել և ապրուստ մը որոնել: Իշարկէ ստիպեալ ճամբորդող հայերը մէկ կամ աւելի տաճիկ կը ընկերացնեն իրենց՝ դրամական վարձով մը, իսկ Պօլիս կամ նոյնիսկ ուրիշ նահանգներ ճամբորդել խապառ արդիւ ւած է: Անցագիր բնաւ չեն տար, իսկ երբեմն ծանօթ անձերուն կուտան շատ նեղութեամբ, ճգճգումով ու դրամական վնասով, և ան ալ ուրիշ նահանգի մը համար միայն, Պօլիս երբէք: Այս արգելքը միայն հայերու համար է, ուրիշ քրիստոնեայ ազգերու անհատներուն համար չէ:

Հ ա մ ի դ ի յ է զօրագունդերուն շահատակութիւններն, որոնց արձագանքը մինչեւ Եւրոպա և նոյնիսկ Աստուծոյ աթոռը հասած ըլլալով է, զանց կը նեղնենք յիշատակել զի անոնք, թագաւորին զաւակներն ըլլալով, առանձնաշնորհեալի հանգամանքն ունին...

Այս տարի իրր քաղաքական քանար պէտք է ալ մէկ հոգի ունիք, Յակոր Փանոսեան անուն, որ երրորդ անգամ բանտարկւած ըլլալով՝ այսօր շատ գինդակ կացութեան ու չարալուկ խստութեանց նշաւակ եղած է: Ահա իւր այս վերջին բանտարկութեան պարագաները համառօտիւ:

195-ի դէպքերէն առաջ Յակորի եղայլը, Պէշիր, 18,000 զուրուցի արժողութեամբ գիւղերու տասանորդ կառնէ կառավարութենէն (Երկու եղայրներն, Յակոր և Պէշիր, ունին գիւղ մը, Կիւ զէ լ տ է ր է անուն, իրենց միակ զբաղումը հողակալածնին շահագործել և տասանորդ առնել է ամէն տարի): Տասանորդի արդիւնքն եղող հացարոյսերն այսինչ հաւաքած ու ամբարած էին, դէպքերը վրայ համենլով՝ իրենց ամբողջ ունեցածին հետ տասանորդի հասոյթն ալ կը կողոպտէի և դէպքէն մը քանի օր ետք երկու եղայրներն ալ քաղաքական յանցանքով կը բանտարկին ամբողջ մէկ տարի: Արձակւելն անմիջապէս լետայ կառավարութիւնը նոյն 13,000 զուրուցի պահանջեց խստութեամբ: «Մեր ամբողջ ունեցածին հետ տասանորդի հասոյթն ալ կողոպտէի գնաց և այսօր մենք հացի կարօտ ենք», պատասխանեցին եղայրները: Անդորք կառավարութիւնն, ամէն տեսակ արդարացի առարկութեանց չանսալով, մի քանի անգամ համար (գրաւ) տակ առաւ ինչո՞ներուն հազար դժւարութեամբ և անլուր տոկոսներով հայթյալ թակած:

սերմանացու հացարոյսերն ու լծկան կենդանիները և արժէքին 1/4-ով ծախելով՝ գանձեց այն 13,000 զուրուցի մինչեւ այս անցեալ գեկտեմբերի սկիզբները: Յակորն ալ խպառ յուսահատելով՝ ինքնինքն գինեմոլութեան կուտայ: Եւ երբ կիւրակէ առտու մը, 1900 թ. նոյ. 19, գինով վիճակի մը մէջ տեղույս գուլիս իս տ ա յ ի ր է ն կը կանչէ գործով մը, «ժամանակ չունիմ, յետոյ կուգամ», կը պատասխանէ: Փօլիսի վարչութիւնն կատղած, գրիրած՝ մի քանի սստիկաններու միջոցաւ բիւր անարգանով և գինով վիճակի մէջ շալկելով կը տանին զինք, որ իրենց տմարդութիւնն ու կոպտութիւնն պահարակել յանդգնելուն պատճառաւ: իբր «Հայհոյի թագաւորին և մարդարէին» կամբաստանի սուստ վկաներով և կը բանտարկի:

Իւր խնդիրը Բաղէշ ի ս թ ի ն ա ֆ (վերաբնութիւն) ընելուն համար՝ տարւոր: Ճայիսէն իվեր ամենախիստ մնշումներու ու չարչարանքներու ենթարկւած է: բացարձակապէս արդիւ ւած է իրեն հետ տեսնելի և որ աւելի սոսկալին: Է իրեն կերակուր տանիլ, սովամահ ընել կուզեն: Եւ որովհետև թիւրբերէն լաւ կը խօսի ու կը գուէ, ոտքերն ու ձեռքերն ալ ծանր շղթաներով կապած ու պրկած են, որ ինքնապաշտպանութեան համար բան չգրէ: մէկ խօսքով՝ խեղմին կեանքը վտանգի տակ է: Վայիս 8-ին բանտարկետ թահիր աղան Յակորին եղբարը Պէշիրօն կանչելով՝ իսթ ի ն ա ֆ ի (վերաբնութիւն տաեանի) է վր ա գ ն ե ր ը (պաշտօնաթղթերը) կը պահնչէ խստիւ, որպէս զի զանոնք յետաձգելով՝ իսթինափի օրինական պայմանաժամը վերջացնել տան, հոսդատելու և գատապարտելու չար գիտումով: Եւ երբ այս վերջները չըանձներ եվրագներն, անդութ բանտարետը մահու չափ ծեծել և խոշտանգել կուտայ խեղմ Պէշիրօն, որուն բողոքները գարձեալ ոհայն բարբառոյ յանապատին մնացին... .

## Կ Ե Ն Ս Ա Գ Ր Ա Ա Ա Ն

### Ս Ե Ր Ո Ւ Ա Պ Ի Բ Ի Ի Բ

(Տարունակ. — Ցես Բ:)

Քարշէնի կուիը կամ ճիշդը՝ ճակատամարտը, բուռ մը անվեհերներու և ուազմաւոր բանակի մը միջև, Սերբորի համբաւին թևեր տւաւ և անոր անունը պատկառելի ըրաւ Պատերազմի ասպարէզին. վրայ, ուր քաջերու սահմանը զէնքն է, հայ քէդայիները, մէկ նահատակ միայն զոհելով, ոլորմոլոր ճամբաններէ մուտքիշերով թշնամուն յուսահատ պատնէշները կանցնէն ու հպարտութիւն կը լսէին քրդերուն բարկ և սրտնել խօսակցութիւնը, «Ով որ ամսական կառնէ, թող ան երթայ մեռնի թագաւորին համար»:

Թիւրբերը, որոնք ամբողջ օրը հազիւ 12 ձեռք թիւր արձակած էին, կը կարծէին, թէ ափ. մը քաջերը կուռ և անխղելի շղթայի մը մէջ առած՝ իրենց ճան կերպուն տակ են:

Առտուն, երբ լուսը բացւեցաւ, թիւրբերը ամօթահար և ափիրերան մնացին, երբ տեսաւ որ բլուրը պարպանը է: թուզունները թակու էին վանդակէն: Այս օրէն Սերբոր թիւրը հասարակութեան համար դարձաւ Սերբոր փաշ չափ այս այս այս ամսական համար և անլուր տոկոսներով հայթյալ թակած:

անունը. „Ի՞նչ կ'ըսէր, մենք փաշաներուն ու աղաներուն դէմ կը կուինք, այժմ ե՞ս փաշայ ըլլամ“...

Այդ անմահ կուէն ետքը, զգալով որ անհնար է այդ գեր ձեռք ձեր որ բոլոր օսմանիան հրամանատարներուն պատիւը կը ջախջախէր, ինչպէս նաև իր գիրքը կը փանգէր, թաշէշի վալին պատգամաւոր խրկեց անոր, հարցնելով թէ ի՞նչ է ուզածը, և երկրորդ՝ մասնաւոր տեսակցութիւն մը կը խնդրէր անկէ:

Սերորի պատասխանը լակոնական եղաւ, ինչպէս վայել է իրեն պէս ամենի զինւորի մը. „Թողէք մեղ որ հանգիստ պարինք“; Խսկ տեսակցութիւնը մերժեց:

Օսմանեան կառավարութեան ախտամոլ գոռոզութիւնը չի կրցաւ տանիլ սակայն 2,000 զինւորի և բաշխօզուքներու այդ չարաշար պարտութիւնը իր բարբարոսութեան և անդմութեան կատաղը թափեց Սերորի տան վրայ, աւարի տալով անոր բոլոր հարստութիւնը, ոչխար, տաւար, ձերբակալեց Սերորի մեծ եղբայրը Միւէն, որ անլուր տանջանքներ կրելէն յետոյ կրցաւ փախչիլ բանտէն. ձերբակալեցին Միւէնի կինը Տատօն, որ ազատեցաւ թէե, բայց վրան տաղւած սպիներով ծածկւած, իսկ Սոսէն և Սերորի եղբայրը Զաքար փախան Սասուն, ապաստանեցան իրենց ամուսնոյն և եղբօր քով, այնպէս որ Խոչենց մեծ և արխական տունը, ցիրուցան եղած, գնաց Սասունի անմատչելի սարերուն վրայ, անոնց մենաւոր լուսութեանը մէջ, իր գոյութիւնը շարունակելու, առիւծին սրտոտ պաշտպանութեանը տակ:

Օչախի այս բարբանդումէն ետքը Սերոր հիանալի անձնուրացութիւնը և հոգիի օրինակելի բարձրութիւնով մը կ'ըսէր ընկերներուն. „Պէտք է բախտառները երբեմ լան, որ թշւառները միմիթարէին: Ցեսէր, կ'ըսէր, մեր տունը ձեզի օրինակ, ես նախ մեր տունը Ավլամի Խէկի մեծ օջախը, քանդեցի, որ շատ մայրեր իրաւունք չունենան զիս անիծելու ըսելով: „Մեր տունը քանդողին տունը քանդուի: Խսկապէս, այդ մեծ ընտանիքը Սերորի գործունեութեան մէջ բոլորովին սաւար չմնաց:“

Սասունի անսարատ սարերուն մէջ, ուր հովերը գեռ չէին ապականւած դաւաճանութեան շունչով կառավարութիւնը պատասխան մատիչ մը, գեղաշենցի Աւէն, որու ձեռքով յաջողեցաւ թունաւորել Սերորը այնպէս որ անմահ հերոսը բոլորովին ուժէ ինկած, տեղէն չէր կրնար շարժիլ:

Թունաւորման յաջորդ օրը, կանուխ լուսաբացին, Բաղէշէն և Մուշէն զօրքերու անթիւ բազմութիւնը մը, իշարի Խալիլ աղայի առաջնորդութիւնով եկաւ Աւէլէկուզան և պաշարեց Սերորի և իր ընկերներուն ընակած տունը Հայկուզները (իր հետ ուժ Հայրուկներ ուներ այն ատեն) Սերորի թեսերը մտած հազիւ կրցան անոր մարմինը գերէն դուրս հանելը Առիւծը, որուն ուրբերուն տակ կը թնդային Մուշը դաշտերը ու սարերը ուրեմնարութիւննէ զրկւած էր, անսիրս Դավիթը մը մկրատած էր անոր աղնիւ ու Հորակապ կեանքի թերերը: Անմուանալի հերոսը, այդ վիճակին մէջ իսկ, ուզեց կուիլ և սուզ ծախիել իր կեսանքը ոճապորութիւնը և ուամերդ թշնամին: Կարծես յունած և ուժատ ինսդրեց իր հաւատարիմ: Հայրուկներէն որ զինքը մօտակայ քարի մը առջև տանին:— Դրէք զիս սաքարին առաջ իմ վերջին որն է, և ըստացէք գուք գէթ ձեր կիսնքը պատեր մաք բարովի:...

Երբ տարին իր ուղած տեղը նստեցուցին, հրացանը

իր ուժամապատ ձեռքերուն մէջ քռնած, խորունկ ու ծանր հառաջանք մը թռաւ բերնէն, որ կարող եր սարսացնել բոլոր Սասունոյ լիոնները:

Իր անման կինը Սօրէն, անոր մօտը կեցած, իր վահան կը պաշտպանէր զայն: Սերոր չկրցաւ ոչ մէկ գնդակ ուղղել թշնամուն. իր պղնձէ բազուկները թուլցած էին: Ուրքն վիրաւոր և մահամերձ վիճակի մէջ էր, երբ թշնամին խուժեց գժբախտ հերոսին վրայ, որ գետ կը չնչէր. Կտրեցին անոր աղնիւ ու խրխիս գլուխը և սահատակցին անոր երկու հարազատ եղբայրը Միւէն, Զաքարը և զաւակը Յակոր. Սօրին, որ արցունքի հեղեղներ կը թափէր իր սիրելիներու գիւցապնացած մարմններու վրայ, հետացուցին: Չորս հայդուկներ միայն կուելով լիուան կատարը բարձրացան. Թշնամին, իր գիսաւոր նպատակին հասած, այլևս չհետապնեց զանոնք:

Սերորի նահատակութեան օրը սպաննեցան նաև Աւէլէկուզանի Տէր Քաջ քահանան և ուրիշ քանի մը երիտասարդներ: Կերիէկուզան, յանկարծակիի գալով, ցիրուցան եղաւ: Սասունցիք, մասնաւորապէս կերիէկուզանցիք, լեռնական ժողովուրդ, անգամ մը որ կուկի սկսին, ալ ետ չեն քաշիր, իսկ որ փախան, ալ ետ չեն քաշիր, իսկ որ փախան, ալ ետ չեն դառնար:

Թիւբքերը տօն կատարեցին ու մեծ հանդէսներով զնծութիւններով ահաւոր հերոսին գլուխը, Սօրին ալ հետերնին, Մուշ տարին իրենց քաջագործութեան իրը յաղթանշան, անկէց ալ տարին Բաղէշ Քիչ յետոյ Նօսէն ազատեցաւ բանտէն, իսկ Միւէի կինը, քաջախիրու Տատօն, այդ սև ու մաչու բոպէին, Սերորի երկամեայ որդին փախցնելով ազատեց: Այդ ն ա մ է ր ս սպանութեան վրայ, ուր փայլեցաւ թիւբքերու ցածհոգիւթիւնը, սուլթան Համբդ, Ելլերզի աղտոտ շադալը, շքանշաններով վարձատրեց անարգ դաւաճանութեան հեղինակները:

Այս է ժը— Քանի մը ամիսներ անցած՝ հայդուկները գիշեր մը մասն դաւաճան Աւէի տունը, ուր պատահմամբ կը գտնւէր նաև իր մեղսակից եղբայրը: Մոմերը վառած սկսան հարցավնել, Աւէն անկապ խօսքեր կը թափիթիէր բերնէն, դաւաճանութեան մասնակից քանի մը Հայերու անունները տալէն ետք՝ լեզուն կապեցաւ: Երեսուն գնդակի հարւածներ մաղմաց ըրեն անոր մարմինը վիրաւորեցին անոր որդին և սպաննեցին մեղսակից եղբայրը: Ճաղովդիքի սրտին Համապատասխան այդ արդար և ճշմարտապէս Հայրենասիրական վրէէթ ընկինը ու երկիր ուրախացուց:

Սերորի գերեզմանին վրայ զիշեցին նաև Բշարի Խաւիլ աղան, Սասունի զոտորածի ժամանակ առաջին գեր խաղաթողը, Սպալանքի կոտորածին հերոսը և Սերորի վրայ, յարձակող ուժին առաջնորդը: Բոլոր Սասունը ալի կը քաշէր անոր ձեռքբեն, որուն կուրճքը սուլթան Համբդ պատեանշներուն տակ ինքրդած էր: Առնան, երբ Մուշը գետ էր այս մարդը քայլ չէր կոխեր որ Հայերու դժբակովդիքի սրտին Համապատասխան այդ արդար և ճշմարտապէս Հայրենասիրական վրէէթ ընկինը ու երկիր ուրախացուց:

Խալիլ աղան ուզեց փախչիլ վրիժառու գնդակը հասա  
ու անոր ձին գլորեց. աղան հետիունն ձողոպրիլ ուզեց  
հայրուները հասան ետևէն. երբ բռնեցին, արդէն լիզու  
կապւած էր: Գործած բլոր ոճիրները, գազանութիւնները  
անօրէնութիւնները անոր երեսին տալէն ետք, առի  
պատւանշանները, շանսատակ ըրին տեղուածեղը և գլուխ  
ալ կտրելով՝ շարունակեցին իրենց ճամբան:

Սերոր թէ անհատական մարդ և թէ հանրային գործիք անվախ և անբասիր նղած է: Անօր մէջ կը գտնենք անպիտական գծեր ու յայզեր, որոնք դասական վեհութիւն մը ունին. Ունեցած է շատ մաքուր և վճիռ կեանքը, որուն էջերուն մէջ կարող ենք մը ազգային նկարագրին համար հպարտութեան պատգամներ գտնել:

Զարբաց ու տոկուն, ազնւական հոգիով մը լցւած,  
զինքը ձանցողներուն ու շրջապատողներուն վրայ ունե-  
ցաւ բարոյական մշտափայլ հեղինակութիւն։ Եր թա-  
փառիկ, այլ նւիրւած կեանքը անոր մէջ պողպատէ կամք  
մը գամած էին. բոլոր իր ազդեցութիւնը և աշարջու-  
թիւնը գործ կը դնէր որ իր ընկերները մնան ճշմարիտ  
անձնիրութեան տիպարներ, յաքուր, անշահախնդիր  
և ընդունակ գաղափարի զոհողութեան. այդ ոգում  
կրթեց ու քարոզեց. Փառաբանեց հրացանի սէրը, ինքը՝  
եօթ տարւայ թափառ կեանքին մէջ մէջ օր չբաժնեցաւ  
իր մօսինէն, որուն հետ գրկախառն կը ննջէր, աղոսոր  
սիրուհիի մը պէս նր ընկերները, անոր անողոք կար-  
դապահութենէն ոչ միայն գժգոհ չէին, արև անոր մէջ  
կը կարդային եղբարյական և բարի գորովի մը ճառա-  
գայթումը կը սիրէին զայն, կը հիանալին անոր վրայ  
որ իրեն նշանաբան լնտրած էր ոզէնք, մաս կամ ազա-  
տութիւն։

Գերազանցորեն գործի մարդն էր, եթէ կարող ըլլար հայութեան բժամիտ հարստութիւնը գնահատել հայ արիւնին այդ վսեմացումը, խրոխտ պոռթկումը, եթէ հայ մեծատունը անփամ մը գոնէ ցոյց տար հայրենասիրական խոյանքը կամ Ֆիդ մը ընէր բարձրանացու իր գետնամած դրութենէն, չայ ազգը տարբեր ճակատակիր կունենար Սերոբը կարող էր ըլլալ „Խողովուրդները ետևէն քաշող“ մը: Ստրկութիւնը մեր բարյահան մեծ զդացում՝ ներու գնապանակը փշրած է:

Բարի, վեհանձն, կտրիճ և միանգամայն զւարձասէր  
այս վերջինը աղս ըլլալով այդ տեսակ արկածալից կեան-  
քերուն:

Եր ընկերներէն մէկը կը պատմէ, «Տ. գիւղին մօտ տասնեւթեց ընկերներով նատած էինք այրի մը մէջ և կը սպասէինք Սերոբի գալուն որ մեզի պատերներ տալով ճամկու դները թէլ եփած և ոչխարի մը խորոված, երբ կը պատրաստէինք ուտելու, յանկարծ պահապանը լուր բերաւ թէ Աղբէւրը կուգար Այրի ծակէն առիւծի պէտ ներս մտաւ Սերոբը. — Բարե՛ ձեզ, տղէք ջան, բսաւ, եթէ յաջողութիւնով ետ գառնաք, մէկի տեղ հինգ ոչխարի խորոված կը կերցնեմ ձեզի. — Եթէ փոքր վնասով գառնանք, հաղորդ առ ծովու աղի ջուր կը խնցնեմ ձեզի»:

Այս գաղրձախնուռութեան միջոցին լուր հասաւ որ  
գիւղը 60 զորք եկած է եօթ թնդանօժով։ Իովէ չ'ան-  
ցած, Սերոր Մարդ զօկեց գիւղը, որպէս զի քննէ անցած  
գաղրձանց և քառնարով քարայրի բնակիչներուն — ՈԾկէց  
կը աւանդուի Բայ ուրբան Առաջարկութեան և որ է անդու

մինչև անգամ եօթ թնդանօթ և 60 մարդ ուղարկեց  
ին ձեզ ճամբու դնելու համար։—, Աղբիւր ջան, միթէ  
պղտիկ յարդիկ ենք մենք քու աչքին. իթէ հիւը ու-  
մէ թը լիմանայ մեր տեղը, հազարաւոր զօրք կուզարկէ մեզ  
դիմաւորելուն, պատասխանեց զւարթ Փէշայիներէն մէկը։

Այս համառօտ և թերի կենսագրութիւնը, Սերոբի  
յիշատակին, որուն օտարներն իսկ իրենց հիացումը  
յայտնած են, բաւական չենք գտներ: Կ'արժէ որ աւելի  
լայն. և մանրամասնօրէն հաւաքւի իր երկրին, մէջ անոր  
կեանքի և գործունէութեան բոլոր կետերը, որոնք պիտի  
կազմեն շատ շահեկան կենսագրութիւն մը, մեր յեղա-  
փոխութեան պատմութեան մէջ հերոսական տաք, կեն-  
սախայտ ու ազգային անձնասիրութիւնը գգւող էջեր  
աւելցնելով:

Անոր անդուլ և անյուսահատ գործունեութիւնը  
արիւնոտ, այլ խիզախ ու փառաւոր հետքեր ձգեց եկող  
սերունդին, մասնաւորապէս Տարօնի մէջ:

Սերոր խիզախներու դպրոցի մը հիմագիրն եղաւ և  
ունեցաւ իր արիասիրտ հետևողները՝ Անդրանիկներ  
Արթիններ, Գէորգներ, Մակարներ, Համբարձումներ և լին,  
որոնք կը շարունակեն Արածանիի ափերուն վրա,  
իրենց վարպետին կիսատ ձգած հայրենի ազատագրու-  
թեան մեջ գործը, աւելի ամենի և վրիժառու թափո-  
յը, որոնց անձնւեր կորովին և եռանդին առջև մեզ  
կը մնայ հրձւիլ ու շարժիր:

Տարօնը, մեծ Աշհաններու այդ աշխարհը, ուր Հայաստանի ոսկեգութարուն զուսաւորիչները ու պանծալի՛լ թարգմանիչները հայոց աշխարհի յուռթի քոնը և հինգամաքառքը կը ննջեն, ով կրնայ ըսել թէ իր կուրծքին տաշի մոնուցաներ չարագործ բռնաւորներու գահը դողացնող առիւծ տղամարդեր:

Նէմրուտաի Հսկային գերեվլանին առջև ազդային  
հպարտութիւնով մը կրնանք այսօր արար աշխարհէ<sup>1</sup>  
կրկնել Շէլքսպիրի խօսքը առաքինի և ազնիւ Թրու  
տոսի դիմակին վար.

The was a man!

## ԱԱԱԱԱԼԻՆ ՏԵՍԱԿԹԻՒ

\* \* \*

Կ. Պօլսոյ 1896-ի պատմական ցոյցի տարեղաքթին  
առթիւ „Պօլ Արմէնիայի“ № 19-ի մէջ Հրատարակւած  
է յ Մասնակից“ ստորագրութեամբ յօդւած Մը ուր ամփոփ  
կերպով Նկարագրւած է Բանկ-Օտածմանի գրաւառն ո  
Սամաթիայի Հերոսական կոիւր:

Նոյն թւիս մէջ կը գտննի Ժ. Դօրիսի մէկ հետաքըրը  
քրաշարժ նամակը՝ ուր և Արդիւլ Համբող ներքինս զրին  
իրազեկ հեղինակը նոր գաղանիք մըն ալ երեան կը  
հանէ սուլթանի համաշխառհային դեր մը կատարելու  
իւս մնծ ամալութիւնը ապացուցանոր Զօրավար Քուլյան  
ժէի օրոք, որ պետական հարւածով մը փրանսական  
միապետութիւնը վերականգնել կուկէր Արդիւլ Համբող  
իր առաջին սենեկապետ Համբը Ալի բէյին միջնորդ  
հեռագրած է Փարիզի իր ամենէն անձնելը գործադրալ  
ներէն մէկուն, որ ինչ պատրաստ է զօրավարին տրամա  
դրութեան տակ դնելու կարելոր գումար մը այդ գոր  
ծին համար:

16 2014 Information on the use of the process

ցատրէ մեծ տագնապը Աբդիւլ Համբդին, որ այս պահուա  
նիքդինքը ամէն կողմէ սպառնալիքներով շրջապատւած  
կը տեսնէ: Մակերտօնիայի, Եւմէնի, Հիմազի մէջ ապրս-  
տակրութիւնը երթարով կը ծառալի, նահանգներու և  
մինչև իսկ մայրաքաջարքին մէջ մօտալրու խոռոշութիւն-  
ներու նշաններ կը տեսնեին: Համբդի սարսափը այնչափ  
մած է, որ մինչև անդամ պալատ հրաւիրած է Օրման-  
եան պատրիարքը, ինդրելու որ իր ժողովուրդը Խաղա-  
ղութեան յորդորէ:

„Ծթէ երբէք պատրիարքը - կ'ըսէ „Պրօ Արմէնիային“ և մերա գրապետը - իրեն չվայլող թուլութեամբ մը իր ժողովուրեին առջե դահճին ի նպաստ միջնորդելու խստումը տայ, ժողովուրդ շաբուի լէ զինքը, ինչպէս նոգը շըրաւ այն անտիթեամներու համար, զորս 96-ին արծակեց հիմանալի իզմիթեանին յաջորդու տեղապահ խայտառակ Բարթուղիմէոսը“:

Եւ ցոյց տալու համար որ հայ ժողովուրդը, հակառակ զինքը շրջապատող ամենաանպաստ պարմաններուն, զուրկ չէ ինքնապաշտպանութեան ու վրէժինդրութեան առաքինութիւններէն, Պ. Քիյառ իր տեսութիւնը կը վերջացնէ Թարգմանելով՝ “Դրօշակէնս” Մուշի վերջին տեղորներու նկարագրութիւնը:

„Պրօ Արմէնիայի“ վերոիշշեալ երկու թիւերը կը պարունակեն սակ ընդարձակ թղթակցութիւններ՝ Երգընկայէն, Մոռշէն, Վանէն, Բաթումէն, Աթէնքէն, բոլորն այլ լաւատեղեակ աղօփուններէ ստացւած:

三

Եւրոպական և մանաւանդ Փրանսական մամուլը կը շարունակէ մինչեւ այսօր նմանը չտեսնած եռանդով մը արծարթել հայկական հարցը: Տեղի նւազութեան պատճառով մենք ստիպւած ենք յիշել հոս միայն ամենէն կարեռները:

Τεπτρις μετεψημένηρ 14 θετην μετρούσαται σε απολογία προτεινόμενης για την παραπομπή της στην επιτροπή της Βουλής.

„Բ. Դուռը ու պայտաս, հաւատախին, աշխարհի շափ զին,  
իինց համբելն, ծփ և Թափեն համբային կարծեցն համբար-  
տուցները, երկու անհամեներու թշեն պահատած մինչան կուի  
մը գոնս տալով՝ Սամսոյ վերջին դէպքերուն... Բայց ո՞չ եւրո-  
պական զայլուցները, ո՞չ հասարակական կարծիքը պետի չինարին  
այս անգամ: Գեն մօնառու անցրաիք մը փորձը մէջտեղ է՝  
սորվեցներ համար թէ ի՞նչ արժէք պէտք է տալ սուլթանի  
և իր հաւատադիմերու բոլղասկրուն... Պոլէն կալուց է որ  
տուշ նախացուցապնդմեր կը լուին:

**Յօդւածագիրը կը լիշէ սէայկական հարցը համաշխարհային խաղաղութեան տեսակետէն" բրծշիւրը, որ Գլասկովի խաղաղութեան համաժողովին առթիւ ցրւեցաւ բոլոր կարևոր թերթերուն ու անձնաւորութիւններուն և "Պոս Արմենիան", որու համար կ'ընէ:**

Յօդւածագիրը կը շեշտէ ներկայ ժամին Հանդիսաւ և որութիւնը և կը վերջացնէ պարտք դնելով Եւրօպական պետութիւններու վրայ, որ շուտափոյթ միջամտութեամբ մը վերլ դնեն այս գժոխալին կացութեան ու մարդկարին Խղճամտանքը փրկեն աչաւոր պատասխանաւուութեան մը կրինութենեն:

\* \* \*

Նիկոլա Բ. ցարին Ֆրանսա այցելութեան առթիւ,  
ֆրանսական Ակադեմիայի անդամ և մեծահոչակ պատ-  
մագէս Երնեստ Լավիս „Կայսերական երկրորդ այցե-  
լութիւնը“ վերնագրով յօդւած մը գրած է *Revue de  
Paris*-ին մէջ: Լուրջ տեսութիւն մը ընելով ֆրանկո-  
ռուս նիզակակցութեան մասին յօդւածադիրը կը բաւ:

„Օրաէս զի Փրանսան եւ Ռուսիան բոլոր հարցերու մէշչն քով քովի քալեն, փոխադարձ զիջումներու ու գոյնողութիւններ հարկաւոր են: Վերջին տարբներուն դրւանագիտական պատմութիւնը գեղ շատ անծշգօրէն ծանչցած է, այնպէս որ կարելի է դատել Փրանսկո-ռուսական նիզականցութեան դերը ընդէանուուր գործերու մէջ: Բայց կը թւի թէ ան բաղացաւածին շափ կարենոր չե եղած: Գորօննանկ, Կրէտէն գործին բարենաշոր լուծովի, կողին գրիթէ պատարագութիւնը, ու անշրւշը անոր նելլանական նայրենինքն ինտ մեացումը կը պատրաստ: Փրանսայի և Ռուսիոյ առանձին տիրապետութեան տակ գտնող բրատոննեայ երկիրներուն կամումամբ ունեցած աւանդական մմծնողի բարագաւառութեան համապատասխան այդ արարքը — այս երկու պետութիւններու առանձնակի գործը չեղաւ:

„Միւս կրողէն այս համեմեխին“ մէջ մօնք արդէն յայտնած ենք այն զգացումը թէ զորողութիւններու բաժինը շատ մոծ եղաւ Փրամսայի համար Արեւելքի տևուր գործերուն մէջ, չայստանի ջարդերուն բացած օճախամին ատեն: Այս ջրաժարումը թէ՝ ըրիստնեայ Փրամսային եւ թէ՝ յեղափոխական Փրամսային պատկանում մեր ամենն ազնիւ աւատութիւններուն եւ մեր շահներուն այս լրումը, շատ մտ սինը մը թիւնցաւ մնաի: Այս կրիսակի վիշումը հանդէպ հայերը ջարդող սուլթանին եւ հանձէպ Ռուսիոյ, որու կառավարութիւննը այն ատեն կը թւէր թէ չը շահագրգութ կոտրածներով, այնչափ տարօրինակ էր, որ ոնէ թաքուն մոտածումով մը միայն կրնայ մենչիւնը Այս ատենները, երբ Փրամկօ-ռուս նիզակակցութիւնը շրինդով մը երեւան հանւեցաւ, կարծես թէ աշխարհը վեր վերջնելու կարող լծակ մը նկատեցին զայս: Մեծ երազը փարատեցաւ, աւաշը՝ Վոլոնդալոր կամ գէթ պահանաս էր համաձայնութեան սլքքնական ու իրական իմաստը այսպէս զնլայսնեւ Ուրիշ բան մը շշահեցանիք ատեկէ, բայց եթէ Ռուսնելու որ լայնայ չայստանի արիւնու արարու, ի մաս մեր պատուին ու մեր շահերովնէ:

\* \* \*

„Պրօ Արմէնիայի“ խմբագրական մասնախումբին անդամ հուշակաւոր Ծ. Կլէմանսօ Հայկական հարցը՝ վերնագրով յօդւած մը Հրատարակած է իր շաբաթաթերթ Ելօս-ի թիւ 33-ին մէջ. Արտատպելով Պրօ Արմէնիայէն“ Մուշի և Աւանի նամակները՝ Տետևեալ խորհրդածութիւնը կ'ընէ՝ Քիյառի միջոցով Դաշնակցութեան“ Դեկանէին ոռած ու մուռան մասնին.

„Այս անգամ Երպաստ Նախագուշաված է: Ան պատրակի մը սովոր ինչ չպիտի ունենաց թափած արևոն պատասխանակիցին կապահեն է: Տարբար պատճեն առ այս անգամ:

սատութեած բանափոր Տաման: Ասց ան տոք թե՞ւ:

Կը տիսնեմ որ 1894-ին լութիւն պատող կիսապաշտօնական մատուց զայրանալու ձևեր կառնէ այսօր, և կը կարդամ թէ Ի՞նչպատճ ունիդրութիւն տած է՝ “Պրօ Արքունիայի” բաջարէ

Մեր նախարարին արդէն վաղոց գիտէր Յնչ որ Թէկառ  
կրնար ընել Դնձանէն: Որպէստեւ Տայերու Խնդրած մնան  
առ է պարզանէն, որ Եւրօպան կատարէ վերջանէն իր սեփակ  
կան խոստումներ, եւ իր խօսքն յարշանքը շարկարէ սու-  
թանին: Ամ զործակալութիւնն է երեք տէկութիւններու կողմէ  
մշակած եւ 1895 մայիս 11-ին սուլթանին շնչարայինած բարե-  
սորումներու ծրագիրն, միան բամի մը նոր երաշխաւու-  
թիւններու յաւելումն, որոնց պահելութիւնը ապացուցած է  
Ասսամին առջևոր կուսականինու, որոնց սկզ անել միան

Օսմանու յաջորդող պատրիարքները որոնց կու առաջին  
չեն այս ծրագրին Խմբագրութեան միջոցներուն Եւ այս ժամանակ  
պատութիւններու կողմէն այս ծրագրի Սկզբանած էր իբրև Թիր-  
քայլն պահանջելիք Առնիմում:

պետոթիւններոց հետ, սովորական բարձրացած բազուկը կեցնելու  
և ապագային զայն ՑՂԹայելու համար: Կուգենի հաւատակ թիւ  
ան հնացածնած է՝ թէ նոչ պիտի մնէ մեր զաշնակիցը և թէ  
կուս Համակօրք ալ միեւնոցն տնասկէտի՞ն կը դիտէ չասառան  
զործերը, ինչ որ իր նախորդը Լօբանոֆ, որ Ուրֆայի իւլենեցիին  
սեկը հազար զոհերուն մէջ ուրիշ բան ։ Եթ տնմներ, բայց եթէ  
ուննաշան ուէաք մը»:

Պրովէնտել սթէ ուրիշ կերպ լինի, ևթէ Քիյառին, ուղղականը ուրիշ նպաստակ չընենայ, բայց եթէ սուլթանին վրայ Տնշիւ անհէ Նօրանդօյի դրամը կորցնելու համար, որչափ թուք ու մուլտ աւ Թափինը, զիշ պիտի գայ այս անարդ գործին:

Տաւատրակըովեթիւնը կ'երաշխաւորէ, արդենք պիտի ուսնեան յանուն երկու բարեկամ՝ ու զաշնակից պիտութիւններու վի ու կատարեալ Տամածայովեթիւնն, գործելու առլուանին վրայ ճնշում մը, առանց որու այս իշխանն ըան մը չպիտի վնէ չայատանի մէջ նոր պայմուում մը առաջը առնեալ Տամա:

Եւ պիտանազիոնիկենք. Ըստար աչքէ վրախենել որ կոտորածները, որնց առջև մարդկային նղոփութեարձ վրչինիկենը պիտի ապստամիի, կընան ծնիլ այն տեսակ փոխքէժները որնցինվ ամէն բանէ առաջ կըգրալի իրավաշո աօվտիրկաններու ըթէ մը հնտեսակ խոնեսութիւնը:

一〇六

„Ծնորպան իր մաստաբքերութիւնը, իր անգրծութիւնը, իր զրէթէ մնալաւցութիւնը արդարացնելու համար, երբեմն իր տփառութնանը. Աչ մողմացոցիշ պարագաներ վիտոնց: Ժամանակին նմխացգուշացւած լինելով, ան չպիտի կրնայ այլւես նմանօրինակ արդարացումներ մէջ քերել:

Ամէն բան կիմացնէ իրեն այն ծանրակշիռ դէպքերը, որոնց  
թատր. կըսկսի դատնալ չայսապանը:

Գործակալութիւնները, մանաւանդ այն օրեն, եթ հայաստանիններէն անհամաստ նևազ ծանր շահերէ ծնած անհամա-  
ձայնութիւն մը Փառասպի ու առվասնի միջն յարաբղութիւնները ընդհատեց, ալքենին բացած են շարիք ալսամիշներուն են կըսամանն նեռագիւներ, որոնց մէջէն որոշ չափով մը պողոթկայ ամբողջ ժողովուրդի մը ողբերգական տագնապօք: Բայց  
եւ այնպէս այս տեղեկութիւնները շատ անկատար են, շատ անբաւական, եթենին կարծի է կասկածի թէ շատ քիչ են զուած

Տեղեկութիւններու ուրիշ աղքատներ մատչելի էին մեզի: Սպասարան կատի մը արի ախյանները, “Պրօ Արքէնիսից” մէջ այնրան ծովագու իր թղթաւորդիւններու, իր Նկարագետու մատերական նամակներու բաղադրենքով, եւ „Դրօսակից” մէջ բաշարի օրգաններ կուսակցութեան մը, որ զանու թէ ինչ էնց կանոնական ու զորդել գիտէ օրէ: Օր մեզի ընթիւն ծագրիտ կրակու մանրամասնութիւններ Սասուսի, Զեյթունի, Խոսկայոց գաւառներու խառնակութիւններուն մասին..”

... Այսօք պետութիւնները տեսակ մը պայմանագիր ունին  
վերջին ժամանակաշրջոց մը իրենց առջև իրենց մխալին այս  
արդիւնքը խափանելու համար: Ամբողջ Արևելքի մէջ ժողով  
փորձները, որ հակառակ այնքան յուսափարութիւններուն չեն  
կործացուցած զարաւոր սպառութիւնը ֆրանսացին նայելու, նշանէ  
մարդ աշքերը կը գաբնէ, ուսի գերազանց ապահէն մը, կը  
յուսան թէ վերջին ցոյշերը նորմութեան մը, որ մշջագային

*La Paix flétrit et dépose. 17* flétri dans mœur hérétique  
dans l'Église catholique mœur jadis dans l'Église catholique  
dans l'Église catholique mœur jadis dans l'Église catholique

\* \* \*

Բըզանսօնի *Dépêche Républicaine* լրագիրը իր սեպտ.  
21-ի թիւով սուլթանի ծննդեան 59-ըդ տարեգարձին  
առթիւ, „Դիւանագէտ մը“ ստորագրութեամբ, Հակիրծ  
մէկ տեսութիւնը կ'ընէ անոր կեանքին և չեանեալ  
տիսուր տողերով կը փակէ այդ տիսուր մարդուն կենսա-  
գրութիւնը.

„Դի ամքուն գիշենսերուն մէջ ամէն տեղ դաշոյն կը տեսնէ խորհնըք կը բանտարկէ իր պալատին մէջ ննչակս բանտի մը մէջ Մարդոց այս թշնամին ռուր մարդկան իրեն թշնամի ունի գզուշութիւններու խնինտութիւնը զանգազօրէն թափանցած է այս անև հանսապարակշուած ուղղողին մէջ: Ազդիւ չամիզը գործուած մը, բանուոր մը դարձուցք, թողուցք իրեն զինք քշապատու ռուր սարսավները, անշուշտ չպիտի կննար ապօիւ ընկերութեան մէջ, ինընասպան պիտի լինէր: Ազդիւ չամիզ անոր ամար միան կը շարունակէ ապօիւ որդիշնեւ կանելիութիւն ունի ինքնանք գրեթէ ռուրովին մեկնացնելու կննամի մարդու կերէն: Մարդ պիտի ուգէք չէ ծանչաւալ այն ռուր խործողա գաղանիիններ, որոն այս խաւար նոգին իր մէջ կը ձակէ ամբողջմին գուշակէլ այս մարդը, որ ապինուն օամբէ մը կայսրութիւնու ուշի մերժական առէտո կը բանցաւ”:

\* \* \*

Թերլինի *National Zeitung*-ի սեպտեմբեր 27 թիւու  
հրատարակած „Կացութիւնը Արևելքի մէջ“ ընդու  
ձակ՝ յօդւածէն՝

„Թիւրք ծեռնաս շրջանակներու մէջ յաճախ կը լաի, — իթ Վրաստաց թէ՛ Ներօպան քրիստոնեաներուն է, պէտք է նաեւ ըստ Անատոլին մահէդէականներուն է: Հայ յա կ ա ն կոտոր ա ծ ն ե ը թիւրք կառավարու զամանակագրութեան այնթաքըն ծ ա զ ո ւ մ առած են, որովհետեւ հայերը միակ քրիստոնեաներն են, որնք Փոքր-Ասիայի ներսերը հոծ զանգված ներով կը ընակին: Եւ Պօլոյ մէջ ոչ միայն Անատոլիի քրիստոնեաները կարենի եղածին շափ մէկով ընկլու ծիգ կը թափեն այլն Կուգեն աւելի բարձր չափով ներըն միատեսակութիւն մը առաջ բերել Անատոլիի ընակըրութեան մէջ...”

Սեպտեմբեր ամսայի ընթացքում՝ „Դրօշակի“ խմբագութիւնը ունեցաւ, իրարից անկախ, երեք թանկագիր

Հիւրեր — „Պրօ-Արմէնիայի“ խմբագրապետ Պիեռ  
Քիառին, „Պրօ-Արմէնիայի“ խմբագրական հօմիլտէ<sup>1</sup>  
անդամու Պերպ քաղաքի քաղաքական բաժինը խմբագրու<sup>2</sup>  
քրան սիս Պը Պիեռ սան և էին և Ասորե-<sup>3</sup>  
խմբագրիներից՝ պ. Աւրել էն Գօհի էին, որը ծը<sup>4</sup>  
նէվազ անցնելիս կանք էր առել պայն կարճատե այցե-  
լութեան համար:

ԺԵՆԿՎԻ հայ գաղաթը պատճեց պար. Քիառին և  
Պիտսանսեին առանձին հացկերով ջններով:

P U R P O W

## CHARTS

শেষ করে আসে এবং সেই সময়ে পুরুষের প্রতি দার্শন করে নিয়ে আসে।

Cap. - 874 N<sup>o</sup>. 4

Սակայն դառնամնը երկրորդ յեղափոխական շրջանի (միջինապահի) մէջ տեղի ունեցած նախընթաց քանի մի դժւագելուն:

Ֆիքիպէի գօմիտէի անդամներէն Արիսթօ Պլակօէ յատկապէս Քլիսուրա կը զրկի՞ յեղափոխութիւնը պատրաստելու Որոշած օրը Քլիսուրայի յեղափոխմականները կը պատրաստին եւ գիւղա մոլորդիքը ամուր զիրքեր կը շնչնեն Սկզբում առաջ վրայ անկամնն վոհմակներ կը խուժեն, բայց ասքի՞ /26-ին գործերու իրիտ շարքերը չ'ուշացն երեւնայու հիմները տղացները ու պինդոյ կուեկոր անկարողները Քօրրիվլից ուղարկւած էին: Քի սուրայի յեղափոխմականները քաջու եւեամբ կը դիմագրեն գործին ալ բայց երբ զիւլը կը հրցեւէ եւ միւս կողմէն ալ կասատի՞ զօրքը չըստ կողմէն անսառու կրակի սարափի կը սեղացնէ, որոշում կուտան, ամէն զողողութիւն յանձն առնելով, զօրաց շարքերը ճեղքել Պալքանը ապաստանի և այնանցին ալ ուղղակի Քօրրիվլից գիմել Անապին զոներ առաջով ու դիմակներու կոյսեր զիգելով, հազի կրտսն այդ կրտի յշշամակէն ապաստի եւ Քօրրիվլից համարի Դիմակներէն գրեթէ ամէնքն ալ վզօրօ, նքօնօմօ, Պակօել, Տրակամով, Քարամօվ՝ անվառանգ Վաղառէն, իսկ զիւլը Բապտօվացի Թօսուն ուշի՞ երոսակներէն կը կողուատի ու հոս հաւա եւ

Ապրիլի 28-ին և 29-ին սրբոր պետականինքը վերջին  
ժողովը մը կ'առնենան Սա ժողովին Քօրթիվշնցայի ջո-  
շեն ալ կը մասնակցին, ուր միաբերան կը վճռեն մինչեւ  
վերջին չափ պիտագոր Բայց ժողովին արձակում հա-  
մայու միեւնոյն ցողերը Համբ-Իգանօսի առաջ գաղանի  
ժողովը մը կ'ընտես և յեղափոխութեան հետեւան ընկույն  
վրայ կը մատածեն Զոջերը, որպէս զի իրանց կեանքը  
վասնովի չ'ենթարկեի և իրենց հարցութեանին չիւզ մը  
չ'ենաւի, կը խորհրդածեն ու կ'որոշեն նմի խպաէի միւթե-  
սարբիքն եւ Հաջրպ փաշալին նամակ գրել, որը գեր-  
բանակիւրիշեի մօս կը գտնէր, և իրեն թիվանանձել  
որ ժամ առաջ Քօրթիվշնցա հանդի. Ծիաղքին մէջ քանիք  
ու սրբիքներ են որ հաւատարիմ ու խաղաղ ժողո-  
վուրը կը գրգռեն և ոչ թէ ուստիներց. Ու կը խաղաղէն  
դութեալ զօրք աւգարկիւ քաղաքը այդ աւագակներու-  
թեաքին ազատեցու Սարի 30-ին պիտոցի մը 30 ոսկիով  
կը կաշառեն և նամակը միւթեսուարիին ու Հաջրպ  
փաշալին կ'ուգարկեն. Ասկայն ասով ոչ չեն բաւա-  
հանանաւու Ռեմայ երկիւզ ներչնչելով, անմայ խոսուու-  
մերով պատերվ, չօրպանիները (աղաները) դաւադիր-  
ութեան մէկ մասն ալ իրենց կողմի կը քաշեն

ամկոխը որ ապրիլ 20-ին խանդավագաւ ցնծութեամբ  
Քամպէշքօվլը երկինք կը սարձրացնէր իրուեւ իր ազա-  
տութեամ առաքածալը, հիմա քանի մը վաշխառուներու  
սուր ու արգակաւա գրգռուներով զայրացած ու կա  
սաղած՝ պատառ-պատառ ընելու մոլեգնութենին բռնւած  
էր Քամպէշքօվլ սուրը քաշերով գազանացած խուժանի  
ժանիքներէն կը պրծնի եւ դեղարանը կապաստանի թրեն  
կը ևսեւելն Թըրնէվլը, Պլակօվլը, Վօլովլը, Իքոնոմօվլը,  
Քարածօվլը եւ ուրիշներ, մօտ 40 հոգի, Յեղափոխական-  
դեկավարները գեղարանը կը մտնան, որպէս զի ալեքոն-  
ւած մտքերը հանգարանին եւ եղայրական կոփւներով առնեղ  
արեան թափւելուն առաջը առնւի: Ենկավարները կը  
յորդորեն, կ'աղաջեն որ խուժանը ցրի, սակայն լոտղ  
չկայ: Եւ աւելին: խուժանը քանի մը յուսահանու յար-  
ձակուններ կը գործէ դեղարանը մտնալու եւ բոլորին ալ  
կոտորվելու, բայց գուռոր ներսէն կը փակւի. ան ատեն  
խուժանի առաջնորդները գուռոր ամուր փական քով կը  
կրցպէն եւ անզորսի մնացած ապստամբները մէկիկ-մէկիկ  
ձերբակալելու կը ձեռնարկեն ու բոլորին ալ Շալլօվի  
հի բանոյը կը բանտարկեն, մէրժելով նոյնիակ ջուր տալ  
անսնց: Դնեղարանը փակւածներէն կ. Թըրնէվլը փնտակա-  
նալ կուցք ընել այդ բաւանաներէն մի քանիսին, բայց  
իր ընկերները թոյլ չեն տար: Խուժանի առաջնորդն եր  
Քամպէշքօվլի հօրեղբայրը Նիկոլա Քամպէշքօվլի:

Սոսկ անակնիվալ դիպւտած մը Քօրքիվշյացա ջոշերուն  
ծրագիրը խանգարեց Պօմէքօվ, Մանօվ եւ Խորչօվ, որ  
ապրիլ 29-ին, Բանակիւրիշէի մէջ թիւրքերու մոլուց  
նոտ յարձակումներու ժամանակը, 400 հոգիէ բաղդացած  
արշաւայիմբով թիւրք բանակին կոնսակը զործելու նախ  
տակով ելած էին, թրքական սասափիկ ուժի առաջ ցիր  
ու ցան ըլլալու՝ Քօրքիվշյա կապաստանին մօտ 50  
հայրուկներով, Քապէշքով, դեղարանի լուսամուտեն  
Պօմէքօվը նշմարեւով, Քրանսներէն լեզով իրենց բան-  
տարիւած ըլլալը կիմացնէ, Պօմէքօվ խակոյն իր հրոսակմբով  
դաւադիր խուժժմով ցրւելով կը յաջողի դեղարանի գուռը  
տապարով կատրել, իր ընկերները այդ ամօթալի բան-  
տարիկութենէն ազատել եւ 80 հոգիով մայիս 1-ին Պալ-  
քանալ անցնիլ.

Ֆօրմիլշիցա իր մէջէն Պուլքարիոյ վերածնութեան և յեղափոխութեան նշանաւոր անձնաւորութիւններ ու տաղանդաւոր կործիչներ արտազրած է, որոնք պուլքար ազգի փառք ու պարծանքը կը համուլին Բայց ազատութեան հանդիսաւոր օրը նա ոսնակորի ըրտ իր սրբութիւնները, տալով պատմութեան էջերուն այդ անարդ փառար. . .

Բանակիւրիշեք և Քիսուրայի շարժումներուն հետ  
զուգընթացաբար, յիդափոխութեան յանկածակի պայ-  
թումն էլեկտրականացած, Պաթաք, Բէկուչիցա ու Պատ-  
թիկ Նոյնպէս պարտիզնն, ապաստակութեան դրօւր:

Պաթեաքցիները իրենց պատուիրակ Կորանօվի վերա-  
դարձը Օսորիիշեր ժողովին խնդրութեամբ զիմաւորելիքն  
եւ անհնկարագրելի խանայով ճակատագրական օրին կրստա-  
ւելու Դիւղի գլխաւորիներէն խորհրդակցական նիստ մը  
գումարելով՝ Կօրանօվը վլամաւոր զեկազար կարուեցին  
եւ վէճուք կրելու բնութանակ մարդիկու, մօտ 1,300 հոգի,  
դշնչքի կանչեցին դնելով զանոնք երկու եղբայր Սթէփան եւ  
Սնիկէլ Թրանքաֆիլօվներու երամանապարութեան տակի  
Խոկոյն եռանըով ձեռնարկեցին ամսութիւններ, պատ-  
ուշնչներ ու դիմքներ կառուցանելու Պաթեաքի շրջակայ բայուր  
ապագական կէտերու վրայ, որուն մասնակցեցան  
պիւղի բոլոր բնակիչները, կիրերը, արջիմներն ու տղաքը

Ապրը զիշեր ու ցողքեկ անդուռ ու յարատեւ աշխատելով  
Ապրիլ 23-ին, Կոբանօվի հրամանու, հանգիստուոր  
պատարակ ու մաղթանքներ կատարելեցան մեծ վնաս  
թեամբ, որ բար հրասակալերը ներկայ էին՝ զինաւած  
են համագուստներսվ. Ուեւորութիւնը բոլոր չէմքառ  
լրայ կը ցողքար Օքտոբերու, հերթանքու ու երեխաւ  
ներու խմբերը եացնածք անու Յանձնակի բարձր

կը խոնարհեիմ, Հանգիստաւոր մաղթանքն յետոց՝ հրասախութերը, ռազմական երգերով և ժողովարդի խուռագութեան առաջնորդութեամբ, զայտն Պալմաֆի բլուրը ները իրենց զիրքերը բանելու:

Ապրիլ 24-ին Պարությունը Ահմեդ-աղան, որ լիազօր իշխանութիւնը տնկէր սուլթանի կողմէ, երկու գագթիաներ, Հասանի և Մուսթաքանի, զրկեց Պաթաք առաջար տեղը կանալու համար, թէ ինչ շարժառիթներին զրկեալ պահաջրիները ապառակած են, Զարթիաներուն զրահան կերպով պատասխանեցին թէ «Գիւղը ապառակածութեան պիմած է կառավարութեան բանութիւններուն ու կամացականութիւններուն չնանգուրծեալու», եւ որ «Քրիսնի օրոշման մէջ անյօդգողք պիտի միան մինչեւ արեւադիրջին կաթիլը»։ Հասա անոնց անվանութեամբ առ ին Բայց Հասանը գիւղքերէն հեռանալու միջոցին անալուական սպառնալիքներ կուզքէ պաթաքիներուն նմբապես Սթէքանը գնտակահար կընէ Հասանը Միւս զարթիանի փախչիլ կը փորձէ, բայց նա ալ աեղուաեղը կը մնայի Այս դէմքը կայծակի արագութեամբ տարածւեցաւ զիւղին մէջ եւ նոր հանրէսներու, ովեւրութեան ու կիաց ցումի նիւթ աւատ։

Սպրիլ 29-ին, երեկոյան ժամը 5-ին առենները  
նշմարեց խառնիճաղանձ բաշխողութերու երեւանը  
թ ա շ-ագ օ ա զ ճամբայէն ջօրավարը խիստ պատւինիկ  
աւաւ բալոր պաշտպանութեան է կամըր ջօրավարները.  
Սակայն դժբախտապար Պատմաք թշնամիք ծրագրին  
յաջողութեանը շատ նպաստու ու հանգստանքներ կը ներ-  
կայացնէր իր աշխարհապահան դիրքով Բաշխողուկ-  
ներու վրամակները օգտակար պալմար դիրքերու իրարմէց  
շատ հեռաւորութենէն, ապրիլ 30-ին մութ գիշեր մը  
մօտակայ անսառաը կանցնին եւ թէքրօվո-Պըրտօ կոչչած  
բլուրի Վրայ կամրանան, որը զիւ զէն քառորդ ժամ  
հեռու է Խոկոյն խչամի կարմիր գոռու իր կիսա-  
լուսինով բլուրի Վրայ կը ծածանի Այս բլուրավին ան-  
անհնակ երեւոյթը սարսափի ապաւորութիւն թողուց պա-  
թաքիններուն վրայ:

Ուա այդ աննպաստ արամագրութեան միջնցին բաշ-  
շիրօղուկները վայրինի ազգակիներով մոյք արշաւանք  
մը կընեն չորս կողմէն պուլիար զիրքերու վրայ Վեր-  
ջնմաները գիւղավնաբար կը դիմադրին եւ առեն մը կը  
յաջողին առանց յարձակումները կառեցնել Սակայն բա-  
մբօչուկներու անդիւ գունդերու տեսքն, որ Պետրոս  
Պյորոյէն մինչեւ Եւմերապահի անտառը բռնած էին,  
իրենց ևսանդը կը լքեի եւ ընդհանուր վճարաժիւն մը  
կը տիրէ Անկապարմերը կորոշն իրենց կառուցած պատ-  
ճէները ծրել եւ պիտի մէջ ապաստանից Առիրա  
աննկարապիրի խաւուշշիրտութեան ու ստեկութի պատ-  
ճառ կըլլաց Սարստիքի ենթակայ ամիսից այդ դժբախ-  
տութիւնը բնդապիտիսական զինավարմերուն կը վերապրէ  
եւ կուղէ զանմուք պատմել Կիներու ծերերու ու պա-  
ռաւներու լուստանքներն ու անէն քնիրը Կորանօվի զլխն  
տարափի պէս կը տեղայիմն Քամիշ մը կացաներ ալ սոր-  
ձակէւցան ուղղամի զայն սպաներու նպաստակաւ, բայց  
յաջողուցան Ամիսիը մուռցած էր իր առջի խանքա-  
շառութիւնը եւ այն քախիները որով Կորանօվի ճա-  
կառը պնտաքարդած էր քանի մը օր միան առաջ,

Աղքացիկ խմբավեճանեմու միջամտութեամբ հապնէ  
կարողացան այդ խառնաշփոթութեան առաջն առնելու եւ-  
անդարսացնել Մողովուրզը Սակայն թիւրքիլու զիւղը  
արդէն պաշարելավ սկսած էին հրետելու ու ամբակնելու-  
պաթաքը իր ինքնազգայտանութեան ըստը միջնորդը  
վասնած էր իւ սրբամինդմաք կըսպանէր պատմութեան  
մէջ խեղուած պազանութիւններուն

Կօրանոսի, նախմասեւնհիլով անել դրամիւնը, ուռելի կրչեր  
մը իրեն հետ առնելով մօտ 700 կրու մարդ, երեսայ,  
կուզէ անիւուսափելի վասանէն զանհնք փրկիլ և կը<sup>յ</sup>  
յաջողի թիւրք նսկող պահնորդների շնթայէն արծիլ  
և ապանով վար մը ապաստանիր Մուսայածները մինչեւ  
վերջ զիւմաբրութիւն տաքու որոշում կուտան մաս մը  
եկեղեցին, մաս մը վարժարանը, մաս մը Պահաժորովի

տուունը զիվաք կը լսնեն. Մայիս մէկը երկու կողմէն ալ սնդունեաս հրացանաձգութեան օր էր. Սորս հազարէն տևելի հրացաններու յապատեւ ճարթափէնն եւ որուր գիւղական ծորակը կը գորգացնէր. Քէրախա զիւ զը ամէն տեղէ. հրաբենած էր Կրակի անողաք բացերը, իրենց տար- ալրուսեան թեւերը բացած, կը լափէնն ամէն ինչ Բա- շիսունկները նորէն յարձակում մը ըլին, բայց կորուսա- ներ կրելով՝ յետ քաշւեցան Յուսահաս խարսիանու- թեան ու նննդութեան գիմեցին կանչեցին ծեխնքը եւ յայտարարեցին որ անձնատուր և լուսնին վնաս չափանի հասցնեն: Պաթաքցինները խարսելով ընդունեցին այդ Ապատոյ խոսքը եւ թողուցին որ թիւքցերը գիւղ մտնան: Խամբերայ թշնամին ալ ատու կը ռպասէիր արդէն. ըրջապատեղով զիւ զը ամէն կողմէն, իսու ժեցին տուննրու, եկեղեցին եւ դպրոցի վրայ եւ սկսնցին պէտակի խող- խողումը ու յօշոտումը:

վալի գաղաքաներու պէս նևունցան հարսերու ու  
աղջկիներու վրայ զանոնք կողուամեխու ու լունաբա-  
րելու համար, եւ որպէս վի իրենց վայրագ ցանկու-  
թիւններուն բաւարարութիւնն առան, բաշիրօպութիւնը գիւղի  
կրապարակի վրայ, ծառի մը բունին վրայ օկսեցին զիսա-  
տել ու մորթել բոլոր հարսներ, ու աղջկիները  
առաջուց մերկացներով զանոնք ու իրենց վայրագութիւն-  
ներուն յագուրդ տալով. Ձենք ուզեր այս նախճիրներու  
կրապարիը միառմի ոճել ։ Եաւերին ծանօթ նն արդէն  
Daily News լրագրի թղթակից. Մագիստրոսի նախակ-  
ները, որոնք ամբողջ Եւրոպայի զարգացման կրաւիրեցին Պա-  
թաք կատարւած արթնայի ողբերգութիւններուն վրայ.  
Այս թղթակիցը, որ կոտրածէն հրկու ամիս յնաոյ  
այցելեց Պաթաքը, զարնուրած կը նկարագրէ իր տեսածը.  
աղու, աղջկայ ու կնկայ գանկեր, կմախչներ, ունկոր-  
ներ փողոցներու վրայ, եկեղեցին գիակներով լեցւած,  
տուները քանուրած, երապարակը մարդկային մարմիններու  
մավզաձառանցի մը բնաւորութիւնը ուսացած, 6,000-է  
աւելի կին, մարդ, երեխայ մարդկութեան չերեւ ակայած  
տանջանցներով յօշուած. . .

Կառավարութիւնն ջանքերը խոզիսողումի հնաւցերը  
սրբնյուու անօպտա մնացել էին Նորոպական գննիչ  
յանձնաժողովը, որ այդ անուելի սճրաներու կատարումն  
շ. 3 ամիսի յիսոյ ացցելեց Պաթաքը, մարդկային ճնն  
ճերացած մարմիններու կոյսերէն սարսափանար մնաց:  
Ֆիրպաշերի հայ մը, որ պատահեմամբ այդ միջնաներուն  
Պաթաք կը դանւէր, կը պատմէ թէ օգը այն գան ապա  
կանած էր մարդկային մամ ու արեան գոյցը թիւներու  
գարշանուութիւնն, որ քննիչները միայն քիւրիւնին սարի  
հոսուակտ ծաղիկներուն բանած շաբունուկած են իրենց  
խուզարիութիւններու:

Միեւնոյն լամբախն ենթալիւեցան Գրացիկ ու Բերտու  
լիցան Գրացիկ, Յ օր զիմագրինը ով Միլիպաէք բերեն  
առաջնորդւած բաշխուսէ հրոսափամկարուն, վերջիվերջոյ  
պարտաւորւեցաւ Ալլալ Թիւրքիւր անուր ը  
գազանութիւններ գործեցին խեղճ պրակիցից բարուն դէմ  
զիմիլէ Երուղը սրբ անցուցին, ինչնիր ու արջինները  
բռնաբարեցին ու գիւղը թալաննեն վերջը կրակի աւին

Երբ էլլիցան հերոսներն անմարդութիւններով տասն  
սկ շարտանակ կը պիմայի թշնամուն, բայց ինքը չոյն՝  
կանոնառ որ պաշտոնն ենթարկելուով՝ անձնատուր պիլլայ  
ու կ'նմխ արկի թրքական անօրինակ բռնութիւններուն  
ու աւերտուններուն Ապատամի Ընեան պարագաների Վարիլ  
Քէթլեն օթօթը, այն պայմանաւ որ գիւղը ազգաւոր կոտո-  
րածներէ, յօթարութեամի անձնատուր կ'ըլլայ զերքերու-  
թամինատար փառակին, բայց թրքական փոփոքութեան  
առաջն անկարսոց կըլլայ առնել և ինչն ու փառացի պէ-  
քերուն առնց խարսչ կը բարձաւուի

Այս զետքերուն ականատես՝ կենդանի մետքուն յեղափառականները պրատերմուց միշտաւահներ կը պատմեն իրենց կիանքեն ԱՅլովիկան գաճառափէտ շարժութերէն յետոյ առդուր թշուառութեան մասնւած Մաղմիւրդը,

կը սպատմէքր ծեր հայգոռ.կ մը — ամէն աւել մեր կ'ատէքր,  
կը նախատէքր ու կը քարիկոնձէքր ևս մինչեւ իսկ մօտա-  
նութեան կը դիմէքր. կարծիկով որ ատով իր դմոնքակի  
ցաւերուն աւուրում մը ու դարման մը պիտի գանձէքր»:

Յեղագիտմական այս տիտուր տրամադրութիւննը անխուսափելի երևուցի մը եղած է բոլոր ապրոկ ազգերու ապստամբական առաջին քայլերուն մէջ, ամէն անդամու ու անդամու ու բազմազոն ընդհարութիւններ ունեցած են բանութեան գէմ: Բուզար ժողովարքը, այդ արեան նախճիբներու ու ազէտներու ժամանակ վճառութեան խելացնոր խարիսխութիւններու ու մոլորանցներու մէջ իշխալով, գասապարանի սրբազնութեան գիմեց իր արդանդէն ծնած հերոսները այդ գծախառութիւններուն պատասխանառու ճանչնալով:

Սակայն ամրութիւն այս բոլոր անէծքները օրհնէնք քի  
և նախատեսները երախտադիտական զգացումներու  
փոխեցան, երբ յաջողութիւնը եկաւ վերջապէս պատ-  
կելու հայրենի հերոսներու ջանքերին ու զանոնութիւնն-  
երը և միացող աւելացներու ու արիւնի ճնշումն վրայ  
ծածանեցաւ վերջապէս Ապաս Բաղրամիայի պաշտ

ԽԱՂԱՂՈԹԵԱՆ X ՀԱՄԱՀԻԱՐՁՅԻՆ ԿՈՆԳՐԵՍԸ  
ԳԼԱԽՎՈՎՈՒՄ ԵՒ ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՅՅՈ

Ծրեքշաբթի, սեպտեմբ. 10, կօնգրէսի առաջին օրը:

Կոնդրէսի Հանդիսաւոր բացումն կայացաւ Ս. Անդրէյ-Քարկայ Հալլում՝ Նախագահութեամբ Գլասդօվի լորդ-պրէզուտ (քաղաքագլուխ) Ս. Զիսհօլմի, որ պատւաւոր Նախագահն էր կոնդրէսի: Պատւաւոր փոխ-նախագահներ ընտրւած էին մօտ 150 հոգի—երկրպագնդի վրայ գործող զանազան նշանաւոր գիտնականներ, հրամարականներ, յայտարակութեամբ: Խուսաստանի կողմից պատւաւոր փոխ-նախագահ էր յայտնի սօցիօգ-իւազաղասէր Նովիկով, Աւստրիայի կողմից՝ Բարօնուչի Սիւտնէր, Բելգիայի՝ սենատոր Լա-Գոնտէն, Գրանսիայի՝ Ֆ. Պասսի, Գաստոն Մօխ և յն:

Կոնգրեսի իրական նախագահ ընտրւեց դօքտօր Սպիրակոս Առաքոնց:

Նախագահի բացման ձևությ յետոյ, որով բարի գալուստ էր մաղթում կծնդրէսի անդամներին, ողջոյնի ձևուեր արտասանեցին զանազան երկների ներկայացուցիչները։ Խօսիկօվ, Առուսաստանի ներկայացուցիչն, այն միտքն յայտնեց, թէ իսկապէս Անդիլայի և Ռուսաստանի, այսինքն անդիլական և ռուսական ազգերի մէջ, չկայ ոչ մի իրական անտագօնիք, և հետեւաբար այդ երկու ազգերը կարող են միանալ՝ լուծելու համար միջազգային մի քանի առկախ մնացած հարցեր, որոնք լիտանգ են սպառնում համաշխարհյան խաղաղութեան։

Մի քանի ներկայացուցիչներ, գովելով հանգերձ  
սկօվտիական ժողովրդի քաջութիւնը և առաջինութիւնը  
որ համաձայնել է հիւրընկալել խաղաղութեան կոնդ-  
րէսն այն բոպէին, ե՞րբ Անգլիան ամօթալի պատերազմ  
է մղում, խորին ցաւ յայտնեցին հարաւափիրիկեան  
դէպքերի համար և նշաւակեցին անգլիական կառավա-  
րութեան դատապարտելի վարմունքը:

Ապա կարդացւեց Բէէրինի խաղաղութեան միջազգային  
մնայուն բիւրօյի տեղեկագիրը տարւայ նշանաւոր դէպ-  
քերի մասին (1 օգոստ. 1900—1 օգոստ. 1901): Տեղեկագիրը շօշափում էր ամենից առաջ երկու առկալի  
մնացած նշանաւոր միջազգային հարց — Տրանսվալի  
հարցը և Հայոց հարցը: Ահա հայոց հարցին վե-  
րաբերեալ կտորը:

„Տարւայ ընթացքում Թիւզքիայի Հայ ժողովսկի տխուր վիճակն ամենեին չէ բարւոքւել Եւրօպական պետութիւնները գեռ ոչ, մի հաւաքական ջանք գործ չդրեցին վերջ դնելու համար այն անդժութիւններին, որոնք գործւում են սիստէմատիզաբար այդ գժբախտ ազդի գէմ։ Միայն Գրանսիական կառավարութիւնը իր գեղլումատիական միջամտութեամբ իսպանեց մի կոտրած, որ ծրագրւած էր Այնթափում 1900 թ. դեկտեմբեր ամսւայ համար Անլուր խժդդութեան, բւնաբարութեան գործեր կատարել են գրեթէ հայաբնակ բոլոր գաւառներում։ Միւս կողմից 40,000 հայ փախստականների հայրենից վերադառնալու հարցը դեռ չէ լուծւած և նոր խմբական արտաքսումներ էլ են տեղի ունենում։

“Եւրոպական մեծ պետութիւնները մի մեծ ծառայութիւն մատուցած կը լինէին մարդկութեան, եթէ, համաձայն այս Հրաւերին, որ նրանց տրւեց խաղաղութեան [X. համաշխարհային կոնֆրէսի կողմից, նրանք յատուկ միջոցներ ձեռք առնեին ստիպելու թիւրք կառավարութիւնը ընդունել հայոց հարցի արմատական և բացիօնալ լուծումը”:

Այդ առիթով յայտնեց, որ, Քերնի բիւրօյի առաջարկով Հայ հրապարակախօս Հ. Առաքելեան, խաղաղութեան կօնդրէսի անդամ-պատիրակ, կազմել է մի ամփոփ տեղեկագիր Հայոց Հարցի մասին, որն տպագրած լինելով տրուում է ամեն մի անդամի և որն բիւրօն յանձնարարում է կօնդրէսի ուշադրութեանը:

Այդպիսով, մայուն բիւրօն կօնդրէսի քննութեան ենթարկում էր իբրև այժմէ ական հարցեր երկուուր — Տրանսվալի և հայրաց հարցը, և ապա մօտ քսան զանազան հարցեր՝ վերաբերեալ միջազգային արբիտրաժի և առհասարակ խաղաղութեան:

Կօնդրէսը գտաւ, որ խաղաղութեան համաշխարհային  
կօնդրէսներն իրաւունք ունեն և պարտաւոր են, իրենց  
կանոնադրութեան համաձայն, զբաղւել մի այս միջ-  
ազգական իրավունք ունենութեամբ: Պարագւել  
ներքին քաղաքականութեան վերաբերեալ հարցերով  
կօնդրէսն իրաւունք չունի, չետեւաբար, որքան էլ կօնդր-  
էսը համակրում է քօնդրի գտածին, որքան էլ գտա-  
պարաւում է այդ եղանակական պատերազմն և անգլիական  
կառավարութեան վարմունքն, որ յամառում է ընդունել  
նախագահ Արիւգէրի արքիւրաժի առաջարկը: — բայց  
նա անկարող է ենթարկել այդ հարցն իր քննութեամբ:  
Այդ պատճառաւ գտնում է, որ քննելի մի ակ միջազ-  
գային հարցն այսօր հանդիսանում է Հայոց հարցն,

որն և պէտք է իր քննութեան սուաջին դորձն անե, և որոշում է քննել Հայոց Հարցը երկրորդ օրից, սեպտեմբեր 11-ի նիստում, որպէսողի Այժմէական յանձնաժողովի (Commission des actualités), որն պէտք է կանխապէս քննէ այժմէական Հարցերը և տեղեկադիր պատրաստէ նրանց մասին, ժամանակ ունենայ պատրաստել տեղեկագիրն և առաջարկել հօնդրէսի քննութեան։ Անմիջապէս կօնդրէսը ձեռնարկեց այժմէական կամ Ա կոչւած յանձնաժողովի ընտրութեան, ազգային խմբերի բաժանման միջոցով և քուէարկութեամբ։ Այդ յանձնաժողովի համար սովորաբար ընտրում են ձեռնահաս և արժմէական Հարցերի մէջ հեղինակութիւնը համարող անձինք։ Քուէարկութիւնը ցոյց տւեց, որ այժմէական յանձնաժողովի համար ընտրւել են 7 անդամ, այն է՝ Նօվիկով, Գօկտօր Բիստեր, Գօկտօր Բօլեն, աբբայ Պիշօ, միս Միդ, Նիւման, Գօկտօր Տրիպիէ և Հ. Առաջելեան։

Կօնգրէսը բուռն ծափահարութիւններով ընդունելով  
այս ընտրութիւնը, փակեց իր նիստը ժամը 1-ին կէս  
օրից յետոր:

Երեկոյեան ժամը 4-8 տեղի ունեցաւ Ա յանձնաժողովի նիստը, որն զբաղեց միայն Հայոց հարցով և պատրաստեց իր տեղեկագիրն ու կօնդրէսին առաջարկելի վճռի ծրագիրն:

Երեկոյեան ժամը 8-11 Գլասգօվի քաղաքային ինք-  
նավաբութիւնը երեկոյթ տւեց ի պատիւ կօնդրէսի ան-  
դամներին:

Սեպտեմբ. 11, չորեքշաբթի, կօնգըէսի երկրորդ օրը:

Նիստը բացւեց առաւտօնեան ժամը 10-ին։ Նախագահում էր պատւարժան դոկտոր Սպիրիս Վատասն, որն բանալով՝ նիստը յայտնեց, որ կօնդրէսի քննութեան առարկան է Հայոց Հարցն, որի տեղինքաբերն է Այժմէական կամ Ա յանձնաժողովին նախագահացահ Նօմինիօվ։

Բուռն ծափահարութիւնների մէջ ամբիօն է բարձրանում պ. Նօվիկիսի. Նա յայտնում է, որ ինքն երկար չի ծանրանայ հայոց հարցի վրայ, ինկատի ունենալով, որ իր բարեկամ հայ Հրապարակախոս և Առաքելեանի, որ մեծ հմտութիւն ունի այս հարցի մէջ, արդէն պերճախոս կերպով բացատրել է ինգիբը իր տեղիկագրում, որ բաժանած է կօնքիսի անդամներին և որի հետ արդէն անդամները ծանօթ են: „Քայլ պէտքասեմ — աւելացնում է հռետօրը — որ ժամանակ է վերջապէս վերջ դնել այն բարբարոսութիւններին, որոնք գործում են հայերի դէմ և նախատինք են մեր եւրոպական քաղաքակրթութեան համար: Եւրօպական պետութիւնների մէջ աիրող գըժութիւնն ու անհամաձայնութիւնը և միմանց դէմ տաճած անվտահութիւնը առաջ բերին այն տակալի ալշեանները, որոնց ենթակար են այսօր քրիստոնեայ հայերը, ամեն մի ազգ վախենում է, որ չլինի թէ թիւրքաց պետութիւնը բաժան-բաժան լինի և ինքն լաւ պատառ չըստանայ:“

Ասենաբանը յայտնում է ապա, որ անցեալ տարի Փարիզի կօնդրեսը հայերի մասին միայն իղձ և փափագ յայտնեց, բայց այժմ բաւական չէ միեւնոյն կրկնել պէտք և դիմել ուղղակի երազապահ պետութիւններին և ինցրել որ պաշտօնական կօնդրեան կազմեն՝ հայոց հարցը լուծելու համար, այն հիմունքների վրայ, որ ցոյց է տած պ. Տ. Առաքելեանի տեղեկագրի մէջ։ Այդ առիթով

Նօվինկով հաղորդում է, որ Ամերիկայի Միացեալ Նահանգների խաղաղութեան ընկերութիւնները նամակով յայտնում են կօնդրէսին, որ Ամերիկայում պատրաստում է ժողովրդական մի ուղղերձ նախագահին ներկարացնելու խնդրելով որ նա նախաձեռնութիւն յանձն առնի գումարել պետութիւնների կօնֆերանս հայց հարցը լուծելու համար Խլերջո Խլերջո տեղեկաբերն կարդում է յանձնաժողովի ծրագրած առաջարկը:

Մկնում են վիճաբանութիւններ

Խօսում է Քիլմինգամ՝ քաղաքի պատմիրակ միսիօնար Ֆոդեֆ Ստիւրան. Նա արտայայտում է իր կատարեալ համակրութիւնը Հայեցի կրած աղետների համար, բայց նա դեմք է յանձնաժողովի առաջարկին, որովհետեւ այդ վճռի իրագործունն հնարաւոր է միայն զինւածուով ուրեմն պատերազմով, իսկ հօնդրեսի էական նպատակը համաշխարհայն խաղաղութիւնն է։ Այդ պատճառով նա առաջարկում է անցնել օրակարգին։

Միսիօնար Ախրէչ ձայնակցում է իր պաշտօնակցին,  
և Նոյնպէս առաջարկում է, թողնելով անհետանք յանձնա-  
ժողովի վճիռն, անցնել օրակարգին: Այդ միւնոյն է,  
ասում է Քրիստոսի աշակերտն, որ մենք առաջարկենք վճիռ  
կայացնել Հրէաների համար Խուսաստանում, բօեների  
և իրզանդացիների համար Անդիհայում: Կընդունի՞ պ.  
Խօվիկովն այդպիսի մի վճիռ. չէ՞ որ Հրէաները աւելի  
վատ հայածների են ենթարկւած Խուսաստանում:

Բերլինի պրօֆէսօր Քմիտ բողոքում է այդ յալտարարութիւնների գէմ, ո՞նքէ մենք այնպիսի երկիւզներ ունենանք, թէ այս և այն առաջարկի առիթով պատերազմ՝ կարող է ծագել, ուրեմն ոչ մի գործ չպէտք է կատարենք. Ամօթ է, պէտք է վիրջապէս դադարեցնել այդ աղէտները<sup>44</sup>, բացականչում է նա, և առաջարկում է ո՞նդունել յանձնագողովի բանաձեռ:

Հայ օրիորդ Կիրակոսեան յայտնում է, որ ինքն և Ալեքսանդր Թիվրիայի փախառականներից, որովհետեւ իր ծնողներն սպանել են ջարդերի ժամանակ, կարծում է, որ Թիվրիայի գեմ ուժ բանեցնելն վնասակար է և որ պէտք է գործադրել բարոյական ուժ...

Հ. Առաքելեան խօսք առնելով զարմանը է յայտնում, որ այսպիսի մի ըրևաւոր կօնդրէսի մէջ յանձնաժողովի առաջարկած բանաձեղ կարող է ուեւ դիմադրութիւն յարուցանելը Ոչ ոք չէ կամենում, որ Երօպան պատերազմ՝ յարտնէ Հայոց համար, այդ պէտք էլ չէ. քաւական է, որ Երօպական պետութիւնները հասկացնել տան սուլթանին՝ թէ պէտք է գործադրել բէֆօրմները, եթէ ոչ իրենք կը գործադրեն, և սուլթանն, ինչպէս փորձերը ցոյց են տւել չի համարձակի չխոնարհւել Երօպայի միացեալ կամքի առաջ Գալով միւս առարկութիւններին, առենագանը յայտնում է, որ ինքը կատարեալ Համա-

կըութեան ունի բոլոր ճնշւած ազգերի՝ իրավանդացիների, քօնքների, հրեաների համար, բայց այլ է արդ ազգերի հարցը, այլ է հայոց հարցը. առաջինները հարցեր են վերաբերաւ ներքին քաղաքականութեան, որոնց մէջ կոնգրէսն իրաւոնք չունի մտնելլ մինչ հայոց հարցը միջազգային հարց է: Վերջապէս, պ. Սոափելեանը յիշեցնում է կոնգրէսին, որ ուստի բը չեն կոտրում հրէաներին, չեն յափշտակում նրանց գոյքը. չեն բռնաբարում նրանց պատիւը ինչպէս և անդիմացիները չեն կոտրում իրանդացիներին, չեն բռնաբարում նրանց պատիւն, այն ինչ չափերին կոտրում չարդում են օրեցօր և այդ

գրեթե առնեալի, քաղաքական պատճեան աշխարհի աչքի առաջ; Հետո չեւած բառում են զանազան ատենաքաննեց որուց մեծամասնութիւնը բանաձեն ընդունելու կողմէն է նախագահը գույքի և գնում; Այս ենթաօպերանի առաջիկան բանաձեն ու որուց բանաձեն ու որուց բնորութեամ է անփոփոք ահազին մեծամասնութիւնը:

„Տառակութեան 19-րդ շաբախարձային ժողովը, գումարեած Դասազօվում, 1801 թի սիահանքերեցին, տանիքանալով Աւրիփ Միջեազային խաչառութեան Ծայտով սիրօքի գեկուցման, մե յիշատակայի ասկեր Նիկոլ Վիճակի մասին Թիգրիսաւում“ Ներկայացւած էնց հասպահապահն ա. չ. Առաքելանի միջնորդութեան միամակի Մհացեան Նահանգների խաղաղութեան ըսկեցութեանսերի սպամիք.

„Կատելով, որ նայ ժողովրդի տիրու զբութիւնը ընաւ է բարեկառութեա, որ կօտորածները եւ խօֆութիւնները շարու-  
սակում են չայսասահման, որ թերթինի ռաշնագիրը ստորագրող  
երականին պետութեաները ու մի նաև արքական շնոր շնոր արքե-  
ները դժուու այս ուժընիւա բրիգանոնեայ ազգի վերաբերնամբ  
սխութեանիբար համապայ անզութիւններին, —

„Անպարհեա Թէիւծին՝ զաշնագիրը ստորագրող եւրոպական պետութիւններին մի Խորագիր, որին մի Խորագիր, որին մի պաշտոնական կոնֆերանս գումարելով՝ վժական ճամար հայկական հարցը պարձագրիր 1895-ի մայիսի ջարեւողությունների օրագիրը, որ մշակել են անգլիական ֆրանսիական ու ռուսական կառավարութիւնները եւ ընդունել է աղյուսկ սուլթանի կողմէց“:

# The Great War

ଶ୍ରୀମତୀ ପାତ୍ନୀ କିମ୍ବା ମହାଯଜ୍ଞୀ ।

Կ. Ծ-ից 60 պարփ, ԱՀԳԽՍՏԱՆԻՑ 100, Ակնակից 18, Մանազից 1000, ՈԽՎԱՆԵՎՈՒՅՑ 450, 150 և 800, Տեղականից 200, ԱԹՀԽՍՏԱՆԻՑ 100, „Համայնք“ խմբ. 78, 20, „Ավելանք“ խմբ. 20, „Արշալույս“ խմբ. 10: Գումարը՝ 2986 ռուբրի 30 կոմէկ:

## ԱՐԵՎԵՄՆԱԿԱ ԲՈՒԺԱ

ՀՕԶԱՆԻ մի առև ուսանողից ճ. Ֆրանք, ՈՒԷՍԹ ՀՈՊՈԱԾՆԵՆ  
լուսնը մը համակիրներ՝ Վ. Պ., Խորով Հ-ական զօլար, Սար,  
Պետո, Զարմայր, Ներսէս Մ-կ-Մ-կ-ական, Տ. Կ. Գ. 75 սէնթ  
Ցանակ 50, Անձատ մը 50, Բոժոն 18, Համ 12 սէնթ: Գումար 10  
զօլար (Յ Քր 50 սանթ): Միջնէնչնի հայ ուսանողներից 29  
Քր. 55 սանթ, Ս-ից 10 Քր, ԲՈՒՏՈՒՆԴՆ 8դազն 10 զօլար (51  
սանթից, Աւագ 20 սանթ): ՊՈՂԱՔՐԾԻ մարտար խումբն 20 Քր. 50  
սանթից, Աւագ միջնորդ զանծնից ն. Ս. 1, Աւագ 5, Ս. Մ  
1, Արեկ 1, Ա. Խ. Զ, Մ. Փ. Կանան 10, Գրահրի Բըլյոն 1, Գ.  
Քենացին ն. Ե. Ա. Զ Թօվիզո 1 Փրանց: Գումար 40 Քր. 50 սանթ:  
Ընդհանուր 187 Փրանց 5 սանթ:

ପ୍ରମାଣିତ କରିବାକୁ ପାଇଁ ଏହା ପରିଚୟ ଦିଆଯାଇଛି।

„Գարզն Տարօնիցին“ խմբ. 30 ուրեմ, „Միփան“ խմբ. 45  
Կարեգ“ խմբ. 50, „Բ. Կայածկի“ խմբ. 20, „Ալշաւակ“ խմբ. 40,  
Ջիւլուր“ և. 20, ՍՊԱՐԱՓԵՅՐ ՝ Դիքակի“ խմբ. Թայինուր հիման,  
Հայ... զիփիւր, Դիօրկի, Ստ. Շանուր, Մ Առւար մէկ-մէկ-ական և.  
Աղասի 75 կօպ., Տ. Անելիք 50 կօպ., Ս. Զօրավար 25 կօպ.  
Հ. Զօրավար 25 կօպ., Շանուր միջոցով Մ. Աղարեան 50 կօպ.  
ՆՈՐ-ՖԱՆԱՐԻ ՝ Ծիրամու ՚ խումբ Կամաւոր, Արշաւան, Հերոն,  
Ապրան, Մասիքն 80-ական կօպ., Խորեն 1 ուրեմ, Դովիտ  
և ո. 50 կ., Հայրապատ ՚ խումբ Հրաչեա, Անես, Արագ, Արարո,  
Երևան, Վաչէ 80-ական կօպիկ: Քուման 22 ուրեմ 25 կօպիկ:

မြန်မာနိုင်ငံ၊ ရန်ကုန်တော်

Յուլիս „Արարօն“ խմբ. 70. դահնեկան ողջ, Գլմարկ 54,  
Քար 6. 26, „Աղանին“ խումբն Աղանին, Հովսին, Դաշոյն 5-ական,  
Առքամանակ 5. 25. Օ դուտուն, „Սերոբի“ խումբ Դազար 109,  
Կորտարդ 20, Միթիկ 29, „Արարօն“ խմբ. 80, Արարատ 80, Գլմ-  
սարկ 20. Ածոնչն Անդրէն Վահագն 60, Նիգակ 60, Ղահան 40,  
Լրէժ 20, Ապրի 20, Արեւ 20, Առիւծ 10, Ժիրապ 10. Ա. քր-ի  
Մեծանուն Խումբ Մեզ, Եռաւան, Օպարիկ, Ցանուտիք 20-ական,  
Դու. քր-ի „Թուղար“ խումբ Թուղար 20, Մերսին, Մօրէնուկ, Հայրի  
20-ական, ՄՌ. քր-էն Ժան, ծանիկ, Աղարի 20-ական, Վայրին  
16. Արթուրկ քր-էն Մոն 20, Անգլիացի 20. ՊԼ. քր-էն Խումբ  
29. ԵՄ. քր-էն „Մարտունին“ Արդունին խմբ. 50. ՔԲ. քր-էն

Աղքատասէր Անուշեան 60, Գևորգիկ Քափուկ, Երկաթ, Քար,  
20-ական: ՎԱՍՊՈՒՐԱԿԱՆ Խմբէն՝ Վերը 31, Զարեհ 10. 50, Մուրէն  
12. 50, Հյուկ 8. 50, Թել 6. 25, Վրոյր 5. 25, Շաւիարշ 9. 50 դաշ.:  
Գումար 1299 դաշեան ողջ:

မအောက်ဖြစ်ပါသည် ၄၆၅၁၊ ၂၀၁၁ခုနှစ်

„Թաթուլ“ խմբ. 35 կահեկան, „Արէժ“ խմբ. 5, Գոր 44, „Զօռ“ խմբ. 10, „Արդրտնի“ խմբ. 35, „Յառաջ“ խմբ. 25, Ովասիք ծերունին 168, Տիրացու՝ Սաթի միջոցաւ՝ 496, Նանեկան 10, Աըզ 20, „Յառաջ“ խմբ. 25, Կամաւոր 20, „Կրակուռ“ խմբ. 17, Ջիննի՛ր գիւղի խմբ. 40, Աև 20, ԿԱՐՄԻՐ գիւղի խմբ. 17, ՀԱՅԿԱՑ բաւարար“ խմբ. 20, ՈՒԾԾՆԻ եւ ԾԱՀ գիւղեցու խմբ. 20; ԼՈՅՉ-ԷՐ Հալիկ 108, Քրափ 108, ԽՆՅՈՐ գիւղ 60, „Պուրզու“ խմբ. 40, ՍԵՆ ԲԵՐԻ 20 ևս 104, ՍԱՐ գիւղ 40: Գումար 1537 կամեկ:

ՎՐԵՄԻ ԿԵԴՐ. Կօպիտէն

Հանգանակութիւն Տամամիսկի առթիւ Մոխըրքի Ամառ  
զիւղից 300 դասն, ՄԱԾ. զիւղից 100, Տ. Թ. 50, Մ. Մ. Մ. 20,  
Ա. Ա. 10, Ս. Ը. 10, Դ. բուհց՝ Մ. 10, Կացինս խմք. 10,  
Պ. 6, Կ. 10, Հ. 0. 6, Վ. թ. պ. Մ. 40, Ս. Մ. Բ. 40  
Ն. 20, ԱՄԱ զիւղից 50, Պարթեւ 150, Ե. Ս. Ա. 200, Բ. Մ.  
150, Եղ. Մ. Ը. 150, Բ. Զ. 150, Որ. Բ. Ա. 200, Մ. Ա. 120,  
Գ. Հ. 150, Ս. Ա. 70, Գ. Ը. 70, Մ. Մ. Հ. 30, Տ. Հ. 60, Մ. Կ.  
ուն 80: Գումար 2218 դրամ:

ԱհԱՐԱՅԵՐԻՑ Մարտաւոր 200 դրամ, Վ. 16, Գ. 10, Ե.  
5, Ա. 10, Ս. 10, Ուն 5, Գ. 6, Կ. 5, Պասպորտականցի 5, ՏԵՐ  
Վ. 50, Մ. 80, Ն. 15, Զ. 90, Դ. 15, Խ. 80, Գ. 10, Ամրոգիչ  
90, Պ. Խ. 10, Ս. 8, Բ. 7, Օ. 8, Ս. 6, Դ. 6, Ե. 4, Ա. 80:  
Քումար 510 դրամ:

ՍԱԲ-ԱՅՐԻԾ՝ Շիրակ 180 դր., Թովմանէս 2. 22, Եահէն 30, Մ. 20, Մբելըում 20, Հայ 10, Ոմն 4, Հայկ 20, Սիլինակ 20, Մ. Ե. 2. 20, Սասուն 20, Ոմն 10, Եահէն 32: Գումար 588 դրամ: Եղինանուրք գումար 3116 դրամ:

ՎՐՈՎԱԿԻ. - «Դրօսակի» 1901 թ. 5-ի վրէժի ցանկին մէջ  
ըստած է «ԸՆՀՐՈՒԹՅՈՒՆ» Շահէնի միջնորդ 250, պէտք է ԱՎԱՍ  
ՔԾԱՄԱՐՆԱՋԱԶՔԻ Շահէնի միջնորդ 282 ղան. - Կ. Մ. Ա. 50  
ղան; Վաճէ 30, Խալբուժ 10, Կայձ 10, Մուժումբար 10, Ա. Ա. 5  
զան, Նալիք 20, Գիւրուն 50, Ե. Զ. 20, Ա. Ե. 10, Ե. Ա. 2,  
Դավթէ 10, Տ. Մ. Ե. 5, Ա. Մ. Խ. 10, Կ. Զ. Մ. Տ. 2, Խ. 5,  
Գիւրուն 8 ղան:

Digitized by srujanika@gmail.com

ԱՕՍՅՆՁՈՎԵՐԻ „ԴԵՒՅԱՆ“ խմբ. ստացած է՝ Տամակրողներէ  
Գ. Գ. 10 Ֆրանք, Ֆրդար և Գ. 5, Մ. Ա. 2, „ՀԵՒՅՆՎԵԱՆ“  
լմբ.՝ Հրամն, Հայկակ, Հերոն, Գեղան, Վաղարշակ, Զաւէն թ. 76,  
Հայկակ, Հրանու, Զաւէն Ց-ական, Մուշեղ թ. 86, Վահաջապէն  
թ. 50, „Զորի Գանձէ“ խմբ.՝ Թորքոմ, Զարմայր, Բաբկէն, Արտա-  
ւազը թ. 50, Զարմայր թ. Բ. Բաբեկէն, Կրակ, Թորքոմ, Թաթթել  
Ց-ական, Արտաւազ թ. 76, Թոշիկի թ. 26: Ֆումար թ. 86 ֆրանի:  
ՍՈՐԵԼԾԱՅԻՐ (լուիս, օպուտ, և սկատ) ։ Կարին կումբէն

Արամ 8 Ֆրանք, Գավառով 8, Տարտար 5, Եսրո 4, Յովհանն 4, Վրաստաց, Գուրգչի, Թաթկէն, Շշան, Տիգրան, Հաճրան, Հայկ, Միջրան Յ-ական, Խոր-Դարս Խումբէն Համագույք, Միսակ, Ամերիչ, Հրանդ, Պետրոս Յ-ական, Ցրտան 7, Ասպան 7, Խորեն 6, Պարթև 5, Խոսրով 4, Միջր 6, Բարեսէր մի Ստ. Ս. Աւետիսիսն Զ, Օդիսայի, Խնդրականար Խումբէն 28. 86: Գումար 125 Ֆրանք 85 սանթիմ:

କାନ୍ତି କାନ୍ତି କାନ୍ତି କାନ୍ତି କାନ୍ତି କାନ୍ତି କାନ୍ତି କାନ୍ତି କାନ୍ତି

Սիութեան բանակցութիւններու առթիւ մեզ դիմող  
ընկերներուն կը յայտնենք, որ այդ բանակցութիւնները  
ատենէն մը իմիր վարող չէզաք անձնաւորութենէն ստաց-  
ւած գրութեան մը համաձայն՝ շուտով պանոր վեր ջ-  
ն ական խօսքին կը սպասէի: Ամբողջ սրտով կը փա-  
փաքէինք, որ այդ խօսքը նպաստաւոր ըլլար յեղա-  
փոխական բոլոր անկերծ տարրիներու մոտութեան:

#### ІСКУСТВЫ. 8660